



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2606

2607

2608

2609

2610

2611.

9147.9251
t-40

ԳԵՐԻԴ Ծ. Վ. ԹԵՐՁԻՊԱՇԵՍՆ

ՀԱՅՔ ԵՒ ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ
Կ. Ա. Մ.
Ս.ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԿՈՐՉԻՆ ՄԵՐՈՅ
Ի ՀՈՌՈ ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆ

Թ Յ Բ Շ Ա Տ Ա Կ

ՎԱՐԺԱՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՐԻԿԻՐՈՄԵՍՎԻ
ՄԻԱՆՈՒ ՀՐՈՎԱՐՏԱՎԻՆ

Թ Յ Բ Շ Ա Տ Ա Կ

ԳԵՐՈՎԱՏԻ Տ. ՍԱՐԳԻՒ ԳԵՐԱՊԱՅՈՒԱՆԻ ՏԵՐ-ԱՅՐԱՎԱՐԵԱՆ



Ա. Գ. Պ. Ա. Խ.
ՏՈՒՐԻԿ, ՀԱՅԹԱՎԻՆ; Ա. Բ. Ա. Գ. Ա. Խ. Գ. Խ.

1913

281.6

ԳԵՂՋԻ Ծ. Վ. ԹԵՐՁԻՊԱՇԵԱՆ

ՀԱՅՔ ԵՒ ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ

և ս. տ.

Ս.ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԽՈՐՉԻՆ ՄԵՐՈՅ

Ի ՀՈՌՄ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Ի Ե Խ Շ Ա Տ Ա Կ

**ՎԵՇՏԱՍԱՆԵՐՈՐԴ. ՀԱՐԻՒԲԱՄԵԱԿԻ
ՄԻԼԱՆՈՒ ՀՐՈՎԱՐՏԱԿԻՆ**

Ծ Ա. Խ Խ Ի Ք

ԳԵՐԱՊԵՏԻ Տ. ՍԱՐԳԻՆ ԳԵՐԱՊԵՏԵԱՆԻ ՏԵՂ ԱՐԱԿԱՄԵԱՆ



Ա. Պ Ո Լ Ի Ս

Տպարան և Կ. ԱՐԶԱՎԵՐԴԻ Ի

1913

Ա Ա Խ Ա Բ Ա Ս

Մինչեռ Կարողիկեա տեղեր՝ հրաւրածօֆ Մե-
ժի Քահանայապէտիմ Պյոսի Ժ.ի, վուրաց նախան-
ձախնդիր եղեւեղով, աննախընթաց հանդիսութեամբ
տօնել վեշտասներորդ հարդիւրաևեալը Մեծին Կո-
սանդիսնոսի Կայսեր Միհանու հրովարտակին, որով
Քրիստոնէութիւնը ազատեցաւ խոժդուժ հարածանի-
տեն, եւ Տերութեան կրօնի ճանչուեցաւ.—Ամինջեռ ի
ծագաց երկրի ազգի եւ ազնիվ եւ լեզուի իբրեւ զա-
դաւնիս Երամովին ուխտի անապարեցին ի սեաւս
Առաքեցն՝ եւ ի խոնարհ յարգանս Վասիլիսու Երից
երանեալ ու Վեհաջորդ Ծերունոյն, որ՝ իբրեւ ան-
մողաւ կենդրոն ճշմարտութեան եւ փոխանորդ Որդ-
ւոյն Աստուծոյ, երկնապարզեւ դուսով կ'ողողէ
զայսարհ.—Ամինջեռ ամենազգի հաւասարեալներն
զուարառաւ պարզեւներով կը բափեն իրենց զան-
ձերը՝ երկնապերձ կառուցանելու համար Միհիսան
աշեալներուն ի տես՝ մեծ Յիշասակրան Տաճարը եւ
ամբիւ բարեզործական Հաստատութիւններ.—Անմի առ
փափագեցան բերել մեր փանախի դումայն՝ մեր գրա-

ՀՐԱՄԱՆԱԻ ՄԵԾԱԻՈՐԱՅ

6565-57 օյ

Կան փոքրիկ մեկ նուերը, ի վասու այսան մեծահանդէս տօնախմբութեան. այնու մանաւան՝ որ մեր պաշտէի կրօնին ու մեր սիրելի ազգին միանգամայն պանծազի ու ցնծառիթ դարագրուիսի մը յիշաւակը պիտի զարքուցանէին:

Եւ ահա Կ. Արձագանգ քերրին մեջ (թիւ 96-104) մի բանի առաջնորդող յօդուածներով հաւասուակի արձանացուցին Հայոց յարաքերութիւններն Կուսանչիանու Կայսւր հետ. կրօնական-պատմական առաջնակարգ դեկոյ մը:

Ազգիւ անձնաւորութեան մը զնահատումը քոյլ չի տուաւ ասկայն որ այդ յօդուածները քերրի մը անկեան մեջ բաղուած մնան անշուի. այդ ուզեց որ անոնին հրատարակուին իրբ ուրոյն հատորիկ մը, իր անձնական ծախսով, ձրխարար բաժնուելու համար:

Առաքելացան Գեր. Սարգսի Գերապայծառ Տէր-Արքահանեանի՝ Ռուսիոյ Կարողիկից Առաքելական Կառախարչին եւ ընդհանուր Մեծաւորին՝ այս անարգանեծար բարեացակամութեան ու առատաձեռնութեանը համար, կը մատուցանենին հրապարակաւ մեր սրտազին շնորհակարութիւնները. եւ իր նուերը վայելիին հաւասացելոց հետ կը մաղքենի ի Տեսոնն իրեն համար կար եւ զօրութիւն՝ իր սաժաննի ու վախուկ պաշտամանը մեջ, եւ երկայն ու բարեբասիկ օրեր-

միջս աւելի եռանդով ու յաջողութեամբ աշխատելու համար ի վասու Ամենախրկիչ Յիսուսի, ի բարին Ա. Եկեղեցւոյ, ի բարգաւաճան իր Կարողիկ հօսին եւ ի միջիքարութիւն իր Աստուածակր սրտին: Նոյն պէս իր վախազանաց բաւարարութիւն կուտանի այս հատորիլը ձօնելով Ա. Եկեղեցւոյ զարդն եւ Ա. Քահանայակետին Պետական Պաշտօնեայն եղող Վաւել. Ծիրանաւոր Ռ. Մէրի Տէլ Վաղի:

ԳԵՂՐԳ Ծ. Վ. Թէ՛ՐԶԻՊԱՇԵԱՆ



A SUA EMINENZA REVMA
L'Emo. Sigr. Raffaele
Cardinale Merry del Val


SEGRETARIO DI STATO DI SUA SANTITA'
INCLITO DIFENSORE DELLA SANTA RELIGIONE
MAGNANIMO MECENATE DELLE SCIENZE E DELLE LETTERE

UN SERTO
DALL'ISTORIA DELL'ARMENIA CATTOLICA

IN MEMORIA
del XVI Centenario
Della Libertà della Chiesa
PER L'EDITTO DI MILANO
di Constantino Magno

L'UMILE AUTORE
D. D. D.

Costantinopoli, 8 Dicembre 1913
Chiusura delle Feste Costantiniane



Ա. ԱՅՋԱՅՈՒԹՅՈՒՆ
Ա. ԿՈՍՏԱՆԴԻԿԱՆՅԱՆ

Ա. ԳՐ. ԼՈՒՅԱԿՈՎԻ
Օ. ՏՐԵՅԱՆ



Հ Ա Յ Ֆ
Ե Ւ
ԿՈՍՏԱՆԴԻԿԱՆՅԱՆ
Կ Ա Մ
Ս. ԳՐԻԳՈՐԻ ԼՈԽԱԿՈՎՁԻՆ ՄԵՐՈՅ
Ի ՀՈՌՄ ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Ա.

Ամբողջ Կաթոլիկէ տիեզերք այս օրերս ցնծագին կը տօնէ Քրիստոնէութեան ազատութեան վեշտասաներորդ Դարադարձը։ Ոչ միայն կրօնքի, այլ և բոլանդակ մարդկութեան ու անոր քաղաքակրթութեան համար առաջնակարգ կարեւորութիւն ունեցող անմոռանալի դէպք մը եղաւ Միլանի կայսերական Հրովարտակը՝ յամի 313։ Ս. Եկեղեցին՝ որ երեք դար իր արեամբ ներկուած ու գաղտնի աղօթած էր, ինչաւ գետնադամբաններէն, և իր լոյսն ու կենդանացուցիչ օրէնքները սփռեց

ի սփիւռս աշխարհի , և ապականեալ աշխարհ վերանորոգուեցաւ . և բարբարոս ազգեր ընտելացած՝ խմբուեցան Ս . Խաչի փրկարար Դրօշին ներքեւ : Կոստանդիանոս Մեծի՝ Հռոմէական Կայսեր զրչին մէկ հարուածը դործեց այս հրաշալիքը . սակայն այդ ստորագրող վեհափառ աջը , Խաչեցելոյն Բարձրեալ Աջովք շարժեցաւ . Աջ նո , Տէ՛ր , արար զօրութիւն : Խաչով յաղթանակեց Կոստանդիանոս . Խաչը փրկեց Ս . Եկեղեցին :

Սրբարութեան արեւը սակայն Արեւելքէն ծագած էր : Արեւմուտքն եղաւ ուրեմն այս անգամ Նախաձեռնարկ , անկէ՞ ծագեցաւ լոյսը , առաջնութեան պատիւը Արեւմուտքը իւղեց Պանծանօք կ'ըսէ Հայը , Ո՞չ . և պատմութիւնը կը վկայէ անոր ճշմարտախօսութեան՝ իր բազմադարեան արձագանգովը :

Հայ պատմութեան ոսկեղէն մէկ էջն է որ պիտի բանանք և անոր համառօտ խոկումովը պիտի զմայլինք : Արեւելքին է , Հայոց է առաջնութեան պատիւը . անլուր մնածագործութիւն մըն է զոր Աստուած կատարած էր ի Հայս , մեծագործութիւն այնքան նշանաւոր՝ Արեւելքի համար , ո՛րքան Միլանու Հրովարտակը՝ աշխարհիս համար :

Հայաստան աշխարհ , աղնիւ՝ իր հսութեամբը , կորովի և մոացի ցեղովը , Երկրին հրաշալի դեղեցկութեամբը . Հայաստան աշխարհ , որ լսած էր Դրախտին սոխակը , նկատած՝ նոյեան ձիւնաթոյր աղաւնին , սարսած՝ ասքանազեանց ուղղուած

մարդարէական ձայնէն , երեք դարէ ի վեր Քրիստոսի աւետիսն ալ լսած , բայց առ հասարակ քամահրելով , կը նստէր ի խաւարի և ի ստուերս մահու , Հայաստան աշխարհ յանկարծ քրիստոնեաց եղաւ . ամբողջ ազգ մը , միլիոններով . ազգ մը՝ խրոխա , պատերազմիկ , զարհուրելի , ու , աշխարհապրականօրէն քաղաքակիոթ և բարբարոս աշխարհի մէջտեղ կեցած , Երկուքէն ալ կ'ազդուէր . մերթ յաղթող , մերթ պարտուած , մերթ ոխերիմ , մերթ դաշնակից :

Սակայն գլխաւորաբար ոխերիմ էր Աքեմենեան և Սասանեան հարստութիւններուն , որ պարսիկ լուծին տակ կ'ուզէին ընկճել Հայը , ու կրակի Երկրագուր ընել զայն : Հայը աւանդական թշնամի եղաւ Պարսիկին , պահպանելու համար՝ իր անկախութիւնը , իր գոյութիւնը : Սակայն երրորդ գարու վերջին կէսէն անդին , թշնամութիւնը զայրացած , գաղաթնակէտին հասած էր : Գուող Սասանեանը՝ որ Խոսրովու սուրբին փայլատակներովը թաւալած էր գետնամած , գաւաճանեց . այս ահաւոր արքան նենգութեամբ սպաննել տուաւ (շուրջ 253ին) : Այնուհետեւ կամաց կամաց տիրեց Երկրին , իբրեւ զգուելի պողիպոդ մը անագորյոյն , Երկրին կենսականութիւնը ծծելով ցմահ : Անմեղ արիւնի հեղման և ոգեսպառ հառաջանաց տարիներ ծանրացան հայ հայրենեաց վրայ : Անձիտումի մահազանգը կը հնչէր :

Սակայն Հռոմէական ազատարար արծիւը

սաւառնեցաւ գէպի Հայաստան։ Տրդատ մոքայ՝
մնծ և քաջարի, Հոռվմայ հովանոյն ներքեւ քա-
լեց, և իր առջեւէն մասախուզի պէս քաշուեցաւ
սեւաթորմի պարսիկը, քաշուեցաւ իր պատրուճակ-
ներով, չնջրիներով, մողէզներով և խառնափնթոր
բազմաճճիներով։ իր երկրպագած կրակէն այրե-
լով. և իր պիղծ ատրուշանները մարեցան ու մը-
խացին իրենց վերջին պիղծ շունչը։

Բայց Հայուստան կուապաշտ էր, և Տրդատ
կուապաշտ էր, և իր պաշտպանն Դիոկղետիանոս
կուապաշտ էր։ Երրորդ գարուն վերջերն էր։ Անըշ-
շան մարդ մը կանգնեցաւ Տրդատայ՝ դիւցազն,
փառահեղ, մշտայազթ թագաւորին առջեւ, և ա-
նարգեց անոր երկրպագած ստապատիր կուռքերը,
եւ գթիստոս խոստովաննեցաւ Որդի Աստուծոյ։

Կատղեցաւ, գաղանացաւ Տրդատ։ Իր հօր
Խոսրովու և Հոռվմէական կայսերաց քրիստոնեա-
տեցութիւնը իր երակներուն մէջ թափանցած էր։
անարդ և խոտելի և տէրութեան վնասակար էր
այդ կրօնքը Տրդատայ տեսութեամբ և հեթանոս
փիլիսոփայութեամբ։ Եռաց ուրեմն անոր երիտա-
սարդ անզուսպ արիւնը, և իր պաշտած դից վրէ-
ժը լուծելու համար, այդ աննշան մարդուն՝ որու-
անունն էր Դրիգոր և որու հայրն Անակը՝ եղած
էր սպանիչը Տրդատայ հօր՝ Խոսրովու, այդ անի-
ծատոհմ մարդուն արիւնը քամեց, անլուր ու սար-
սուազդեցիկ չարչարանքներով, զի՞նքը յուրացու-
թիւն և ի վարձատրութիւն յորդորելով։ Բայց այս

աննշանը՝ քաջատոհմիկ էր ի Քրիստոս, և Գողգո-
թայի արիւնով մխուած պողովասիկ մըն էր Բա-
նին Աստուծոյ։ Զասաննեցաւ նա, ո'չ եկեղեցական
տարեզրոց մէջ նման չունեցող միահամուռ և եր-
կայինժամանակեայ դիւանար տանջանքներէն, ո'չ
Խոր-Վիրապի մութէն ու զեռուններէն։ Պարտուե-
ցաւ, պատժուեցաւ թագաւորը։ Եւ իր սպաննած
Հոռվմէական նժդեհ Հոփիսիմեան կուսանաց բա-
րիսոսութեամբ, իր նազելի քոյրը Խոսրովիզուխա-
տեսարեր տեսլեամբ իր թմբիրը թօթափելով,
Արտաշատ զբկեց իր դայեակն ու ազտարարն
Օտա Ամատունին, որ կենապարզեւ Գրիգորը հա-
րուստ տարիներ վերջը կենցանի վերածեցին մա-
հացու զուրէն։ Հայաստանի նոր արեւն էր որ կը
ծագէր բազմագարեան զիշերուան խորերէն, և ցըն-
ծալից առաւօտ մը կը բերէր ի ստուերս մահու-
խարիսափող հայ ազգին, թօթուեց անոր մահա-
հրաւէր քունը. իր կենաստու ճառագայթներովը
ողովեց այրարատեան հայրենիքը։ Բժշկեց թագա-
ւորը. փառազարդ վկայարաններու մէջ հանգոյց
նահատակուած սրբատուն կոյսերուն երկնալոյր
մարմինները. հրահանզեց ամբողջ ազգը. եւ երկ-
նաւոր տեսիլքով միայն իր խոնարհութիւնը յաղ-
թուելով։ Աստուծոյ յայտնուած կամքին առջեւ,
Կեսարիոյ Դեւոնդիոս Հայրապետէն եպիսկոպոսա-
կան ձեռնազրութիւն ընդունեցաւ եւ վերացր-
ձաւ սրբոց նշխարներով։ ի փախուստ խուճապե-
ցուց անզգամ դեւերը. հիմնայատակ քանզից վա-

հադնի , Անահտայ , Աստղկան եւ այլ գից մեհեան-
ները . մկրտեց գիւցազն արքան Տրդատը , Աշխէն
Տիկնաց Տիկինը , Խորսովիդուխտ Կոյսը . ամբողջ
նախարարները , աւագորեարը , միլիոնաւոր ժողո-
վուրդ , եւ երկու հարիւրէ աւելի եափսկոպոսնե-
րու եւ անթիւ քահանաներու ձեռքով քրիստոնեաց
ըրաւ Հայաստանը :

Եկեղեցական պատմութեան միակ դէպքն է
այդ . հրաշալիք մը ըստ ինքեան : Քրիստոնեայ Ե-
կեղեցին Գրիգորի ձեռքով եւ Տրդատայ օժանդա-
կութեամբ մէկէն ծնաւ եւ զարգացաւ Հայոց մէջ ,
առոյդ , ազատ , բարեկարգ ու բազմաբեղուն :

Սրեւը ծագած էր Սրեւելքէն :

Սակայն Սրեւմուտքէն մեծ աւեախս մը բերին
զեփիւռներն ի Հայաստան : Հոռվմայիցոց ինքնա-
կալլ Կոստանդիանոս քրիստոնեայ եղած ու Եկե-
ղեցւոյն ազատութիւն շնորհած էր : Հոռմայ կայ-
սերք շարունակ հալածեր էին Քրիստոնէութիւնը :
Ասոնք անառակութեան եւ կոսպաշտութեան
ձեռքը մատնուած : Նորածիլ քրիստոնեայ բոյսը
ուզած էին ճիւղակոտոր արմատախիլ կորսնցնել .
երեք դար շարունակ հոռվմէական տանջանքներով
խոշտանգած էին ժողովուրդը որ ուրանայ . մա-
սնաւանդ մի քանի կայսերք , ինչպէս Ներոն , Դո-
մետիանոս , Դեկոս եւն . , անլուր խժդժութիւն-
ներ ի գործ դրած էին , այդ ցեղը անձիտելու
մտքով . բայց անընդհակառակն , կ'երթար ու կ'ա-
ճէր ահազին համեմատութիւններով եւ լեցուցած

էր աւանները , քաղաքները , բանակները , մինչեւ
իսկ կայսերական պալատը : Զարհուրեցաւ Դիոկղե-
տիանոս եւ իր կամակից Մաքսիմիանոսի եւ Գա-
ղերիոսի հետ զարհուրելի հալածանքով մը երդու-
ցնցաւ աշխարհիս երեսէն չնջել Քրիստոնէութիւ-
նը , եւ այս յաղթանակը իբրեւ կատարած , յիշա-
տակարան կոթող կը տնկէր Նիկոմիդիայ՝ իր մայ-
րաքաղաքին մէջ : Այս երդման եւ կոթողին վա-
զորդայնին էր որ Հոռվմէական պետութեան պաշ-
տօնական կրօն ըը զարձաւ Քրիստոնէութիւնը :
Մաքսիմիանոս՝ երկիցս ուխտազրուժ , խեղդաման
պատժուեցաւ . Գաղերիոս որդնովից սատակեցաւ .
Դիոկղետիանոս սրտին ցաւէն մեռաւ : Իսկ Մաք-
սենտիոս յափշտակիչը , անառակ , սնագորոյն եւ
գաղանաբարոյ , յիմարաբար մտարերեց ընդ բռամք
ածել՝ ամբողջ արեւմուտքը , ուր կը տիրէր կո-
րիւն առիւծու՝ Կոստանդիանոս : Սա վայրկեան
չկորսնցուց . թէեւ տկար բանակով , սակայն շտա-
պեց քալեց թշնամոյն վրայ : Տեսած էր արեւուն
վերեւ Խաչը ճառագայթարձակ , սա մակագրու-
թեամբ . Այսու յաղբեա՛ : Խաչանիշ Լապարոնի հո-
վանւոյն ներքեւ խոյացաւ արծիւի պէս : Ալպեան
լեռներու վրայէն իջաւ . իտալիա և յաղթութենէ
ի յաղթութիւն վազելով , Հոռմայ մօտ Միլվեան
կամուրջին քով ջախջախեց թշնամին , որ գետա-
մոյն կորաւ Տիբերիսի պղտոր ալիքներուն մէջ :
Կոստանդիանոս՝ Լիկինիոսի հետ միահեծան տիրեց
հոռմէական աշխարհի վրայ , քրիստոնեայ եւ բա-

բնալաշտօն և յարգաղիք մեծի Քահանայապետի :
Այս ամէնը լսեց Տրդատ և չկրցաւ զսպել ուշ-
րախութիւնը : Հին յիշատակներ , երիտասարդու-
թեան քաղցր յիշատակներ արթնցան իր սրտին
մէջ : Այս բարեբախտ կայսրը , որդի հեղահոգի
Կոստանդոսի Քլորոսի , ժամանակաւ ընկեր և բախ-
տակից էր Տրդատայ . զոր Արտաւազդ Մանդա-
կունի փրկած էր Սասանեան Արտաշրի հրամայած
արքայապուն Պայցաղատաց կոստրածէն և փախ-
ցուցած առ կայսր , ինչպէս Օտա Խոսրովիդուխտի
հետ դիմած էր յամուրն Անի : Տրդատ և Կոստան-
դիանոս Դիոկղետիանոսի պալատին պերճութեանց
մէջ զիրար ճանչցած էին . մին՝ Տրդատ , դաւով իր
հայրը և գահը կորուսած նժդեհ մըն էր՝ Հոռմայ
մարդասիրութեան ապաւինած և Լիկինիոսի —
Գաղերիս Սւաստիոսի բարեկամին . — խնամոց
յանձնուած , որուն ձեռքին տակ հրահանգուեցաւ
ի մարզս վիլխասիայութեան ու պատերազմի .
միւսը՝ Կոստանդիանոս , կասկածոտ Գաղերիսի ճի-
րաններուն մէջ իբրեւ պատահող կը հեծէր : Ան ժա-
մանակ երկու պատանիները՝ թէեւ . ոչ հասակակից ,
սերտ մտերիմ ու մխիթարակից եղած էին իրարու .
իրարու առաքինութեան . քաջութեան , անխոր-
տակելի նկարագրին հիացած էին . այդ երկու
հուժկու բաղուկները Զօրութեանց Տիրոջ կամքին
կատարման համար հրաշալիքներ պիտի գործէին :
Երբ Տրդատ Հոռվմէական լէ գէններով և արքա-
յական թագ կապած , ուղեւորեցաւ իր հայրենաւ-

կան երկիրը , (ի վերջ կոյս Դ . դարսւ) , արտա-
սուալից ողջագուրուած էր նա Կոստանդիանոսի
հետ որ և ինքն ալ դիւցազնական ձեռնարկով մը-
արիւնուշտ զազանին ձեռքէն փախաւ ու իր հօր-
քով երթալով անոր պայազատեց (306) :

Տրդատայ յիշատակները խոռվեցին յուղեցին
իր սիրտը , և իր հին բարեկամը և այժմեան
քրիուսնեայ ինքնակալը ուղեց կրկին սեղմել իր
բարեկամի կրծոց վրայ և ըստ Առաքելոյն , միսի-
թարակից ըլլալ միմիանց , սուրբ հաւատքի մէջ ալ
միացած ըլլալնուն համար :

Բ

Զգացումի եւ հաւատքի այս հիանալի պատ-
ճառներէն զատ , քաղաքական զուգադիպութիւն
մըն ալ մեծ պատեհութիւն ու զրեթէ հարկաւո-
րութիւն կու տար այս ճամբորդութեան : Քանզի
թէեւ Տրդատայ քաջութեամբ և հեռաւես վար-
չագիտութեամբ Հայաստան խաղաղացած էր ար-
տաքին յարձակումներէ ու ներքին խոռվութիւն-
ներէ ու յարատեւ պառակտումներէ , սակայն Հռո-
մայ Կայսրութեան հանդէպ նոր զիրք մը ստեղ-
ծուած էր՝ Մաքսիմինոս Դայա (Daia) Կեսարու
հետ եղած պայքարին պատճառաւ : Մաքսիմինոս՝
քեռորդի Գաղերիսի , վայրենաբարոյ էր և բիրտ .
Յօնին , երբ Դիոկղետիանոս գազան հալածիչը հրա-

ժարած Կայսրութենէ՝ կը մեկնէր Նիկոմիդիայէ, իր ծիրանին նետեց Մաքսիմնոսի ուսերուն վրայ, և նա՝ անոր անգթութեանը հետ մէկտեղ, առաւ Ասորիքը, Պաղեստինն ու Եգիպտոսը. և երբ, 308ին, Լիկինիոս Աւգոստոս հռչակուեցաւ Գաղերիոսէն, սրամտելով ինքինքը Աւգոստոս կոչել տուաւ և սկսաւ Քրիստոնեաները չարաչար հալածել։ Մախիմինոս՝ որ բռնակալ էր յԱրեւելս, կ'ըսէ Եւսեբիոս¹, ամբարեազոյն քան զամենայն իշխանակիցս իւր եւ ոխերիմ հալածիչ աստուածաւութեան... բարիատեացն եւ ամենայն լաւուրեանց հակառակ անօրէն իշխանն... հնարեր մենայէր զամենայն... բազմօրինակ ընդդէմ մեր Քրիստոնէից պատերազմեալ... բազմաց պատճառք մահու եղեալ... կամակար հանուրեամբ բռնաւորին վերսին բորբոքեցաւ իրդէն հալածանացն ընդդէմ մեր»։ Եւ լսելով Հայոց գարձը, քալեց անոնց վրայ ալ (յամին 311), իրենցմէ վրէժ լուծելու եւ նոյն իսկ հեթանոսական կրօնքի վերագարձնելու համար։ «Հանդէրձ ոսիմք, կ'ըսէ Եւսեբիոս,² յարեաւ եւ պատերազմ ի բռնաւորէն ընդդէմ Հայոց, որք ի սկզբանի անիփ բարեկամք եւ մարտակից էին Հռուսոց, զորս Քրիստոնեայս եւ յերկրազագութիւն համարտին Աստուծոյ փոյրս, նեղելով բռնաւորին ատելոյի Աստուծոյ՝ զի կոոց եւ դիւաց զոհեցեն, փոխանակ բարեկամաց քենամիս, եւ փո-

¹ Պատ. Եկ. Դպր. Թ. Գլ. Ա. Բ. Գ. Տպ. Վենետ. 1877.

² Անդ. Գլ. Է.՝

խանակ նիգակակցաց պատերազմողս ընդդէմ իւր յարոյց զնոսա»։ Բայց Մաքսիմնոս շատ խարուեցաւ իր հաշիւներուն մէջ։ Որովհետեւ քաջարին Տրդատ, թէպէտեւ խղճմտութեամբ կը յարգէր Հռովմայեցւոց հետ իր ունեցած զաշինքները, սակայն այս գոռով թշնամին, — որ և յափշտակիչ մըն էր Աւգոստութեան, — ես մղելու ստիպուած էր իր և իր ժողովրդեան հաւատքի անհամեմատ կերպով անգին գանձը պաշտպանելու համար։ Առաջին անգամ էր որ զինուք կը պաշտպանուէր Քրիստոնէութեան արդար գտար, անիրաւ յարձաւ կողին դէմ։ Տրդատ իր քաջարի զօրքերով հզօր զիւադրութեամբ զարկաւ ես մղեց աստուածամարտ ամբարտաւանը. պարտեց զանի շատ տեղեր և աւրեց անոր բանակը։ Ահա ինչպէս Եւսեբիոս կ'աւանդէ զայս ալ։ «Արդ նա (Մաքսիմնոս) հանդերձ զօրօք իւրովէ ի պատերազմի անդ ընդդէմ Հայոց ի բազում ուրեմ հարեալ վասրաւեր առաջի նոցա»¹։ Հոչակաւորն Հ. Ալիշան զարմանալով հանդերձ մեր ազգային պատմիչներուն յայսմ մասին պահած ընդհանուր լուսութեան վրայ, կը կարծէ սակայն յիշատակութիւն մը գտնել Զենոբայ մէջ։

¹ Անդ. — Զենք կմար չ'իշատակել մեծանուան Գաթըրժեանի գիտողութիւնը՝ Եւսեբեաց այս կտորին վրայ. «Զգոն իսկ, կ'ըսէ, բաւական զինք փոքր այլ սույզ պատմութեանն նախկողոսին կեսարացւոց վասն Հայոց պատերազմին խղանքս հաւատոց՝ ընդ Կայսերն Մախիմեայ Գայեայ»։ Տիեզ. Պատ. Բ. Էջ 480:

երբ հիւսիսայիններն կ'արշաւէին ի Հայաստան և
Տրդատ կը խորհէր երթալյողջոյն Կոստանդիանոսիր
«Շնմանք տեսեալ՝ զգօրսն Յունաց, համբաւեցին թէ
իշխանք հիւսիսոյ քագաւորին ծանր զօրօֆ զան ի
վերայ... իրեւ տեղեկացաւ թէ Յունաց զօրքն իին
դարձաւ ի զաւառն Հաւտենից, եւ եկն բանակե-
ցաւ ի զլուխ Արձանին, վասն ընդարձակութեան
վայրացն»: Կը յաւելու նաև Հ. Ալիշան. «Հաւա-
նուրեան և թէ եւ արձան մեծ նովին սուրբ Յաւ-
նաւ (Խաչի) կանգնեաց առ Եսեղ յադրողն Հռո-
մայեցւոց յադրողին աշխարհի եւ դժոխոց»:¹
Տրդատ քաջարար կոռւելով՝ անիրաւ, մանաւամնդ
իշխանութեան յափշտակիչ բունակալի մը դէմ, մե-
ղանչած չէր ըլլար անշուշտ Հռոմայ հետ կոռւած
գաշինքներու և փոխանակուած երդումներու դէմ.
սակայն որովհետեւ այսպիսի պատերազմով խաղա-
ղութիւնը վրդոված և թշնամութիւն սերմանուած
եղաւ. հարկը կը ստիպէր որ Հռոմայ միահեծան
նոր տէրերուն՝ Կոստանդիանոսի և Լիլինիոսի հետ
նորոգէր նախկին գաշինքները՝ բարեկամութեան և
զինակցութեան, զորս կը յիշեն եւսէրիոսի հետ
գրեթէ ամէն պատմարանք, նոյն ինքն Յուլիա-
նոս². այս պարագայն առաւելագոյն յորդոր մըն
էր այս գեղեցիկ ու բարեպատեհ ճամբորդու-
թեան:

Այսպիսի քաղցր մտածութիւններով երկար հրա-

¹ Ալրաբատ, Էջ 384:

² Տե՛ս Գաթըթեան, Բ. 463, ի Ծան.:

կելէ վերջը, Տրդատ իր զիտաւորութիւնը յայտ-
նեց իր հոգեւոր Հօրը՝ Գրիգորի Լուսաւորչի Հայ-
քապետի: Տրդատ՝ առանց Գրիգորի խորհրդոյն չէր
ձեռնարկէր կարեւոր գործի մը, երկուքին սիրտերը
անդաման միացած էին իրարու: «Մահուչափն ա-
տելութիւն առ Գրիգոր, Կ'ըսէ Հ. Ալիշան, ի մա-
հուչափն փոխեցաւ սեր ի Տրդատ, եւ անման իմն
տարազու կապեցաւ ոզին բնիդ ոգւյո նորա, որպէս
ազ բնիդ աջոյ»... «Լուծէ զարմանալի, արդարեւ ի
Հնամազգեաց լծեալ, քագաւոր հսկայ մեծասաս, եւ
հայրապէս հեզ եւ խոնարհ... զինն կենաց եւ զինն
մահու, խաչ եւ սուր, հաօք ընդ միմեանս ի հաւ-
սուրիւն նեպէին զրեդիանուրս. — խաչակիր եւ
զինակիր ամենայն ուրեմք զուգընթացք, ամենայն
ուրեմք զուգագործք, բանզի եւ զուգակիրք յամե-
նայնի»:²

Գրիգորի սիրտն ալ զեղաւ լցաւ ուրախութեամբ
և հին յիշատակներ զարթեան նաև անոր մտքին մէջ :
Քանզի ան ալ իր հօրն Սնակայ ոճիրը քաւելու հա-
մար, ի կեսարիա թողլով իր սրբասուն կողակիցն
ու երկու անչափահաս զաւակները, Քրիստոնէա-
կան անձնուրացութեամբ ուղեւորած էր Տրդատաց
քով և յարած անոր՝ երբ նա կը գանուէր Հռոմա-
ցեցւոց աշխարհին մէջ, ուր՝ իբր Քրիստոնեայ ե-
ռանցուն, շատ ծանօթներ ու բարեկամներ ունե-
ցած էր. կարօտացած էր անոնց տեսութեան . բայց
մանաւանդ տեսաւ որ նախախնամութիւնը բարե-

² Ալրաբատ, Էջ 384-382:

պատեհ առիթ կ'ընծայէր իրեն հաստատելու իր սիրելի Հայաստանեաց նորածին Եկեղեցին, հասուրելով լայասանութեան Եկեղեցւոյ Գլխոյն գորդ ընելով զայն ընդհանուր Եկեղեցւոյ Գլխոյն Օքնութեան, հաստատութեան և տուչութեան, իրեւ անոր մի մտար, միշտ ի հաղորդութեան անոր հետ եւ անկէ առնելով իր իշխանութիւնը։ Այս հաւատքը Ուղղափառ Հովհաներէն սորված էր Գրիգոր ի մանկութենէ. և այն զարգացած և արժամացած էր իր սրտին մէջ՝ ի Մարտիրոսաց Քաղաքին, Գետնաղամբաներու խորհրդաւոր մըթղաքին, Կարգաւորած էր ամէն բան ի Հանուրտին մէջ։ Կարգաւորած էր ամէն բան ի Հայաստան։ սակայն զեռ բան մըն ալ պէտք էր՝ այսկարդին ու սարքը տեւական ընելու համար։ ամէն կարդին բարձրագոյն հաստատութիւնն ու օծութիւնը՝ Կաթողիկէ Եկեղեցւոյ բարձրագոյն ճոխութեան ձեռքով։ Հայ Եկեղեցին այս Մօր դուստրն էր։

Ուրիմն Գրիգոր և Տրդատ որոշեցին երթաւ անյապաղ ի Հոռմ, ի տես նորահաւատ ինքնակալին և Ս. Քահանայապետին, Յաջորդին Ս. Պետրոս և Փոխանորդին Քրիստոսի։

Գ.

Ահա ինչպէս կը պատմէ Սպաթանդեղոս այս ուղեւորութիւնը¹, իրեւ կնիք իւր՝ Հայոց դարձին մանրամասնութեանց երկարապատում մատեանին։

¹ Եջ 649-656, Տպ. Վենետ. 1835.

Կոստանդիանոսի դարձը և տատուածպաշտութեան հրաշալիքը պատմելէ վերջ, այս ամէնը, կ'ըսէ, լսուեցաւ ի Հայաստան, ի դուռն Թագաւորութեանն Արշակունյոյ առ Տրդատ Արքայ Հայոց Մեծաց։ Հազիւ թէ լսեց Թագաւորը, շատ փառք կու տար Ամենատեառնն, կը զոհանար Աստուծմէ խնդրութեամբ և մեծաւ ուրախութեամբ, որ իր Ս. Անունը հիմա բովանդակ աշխարհի վրայ կը փառաւորուէր։

Անդիշապէս Մեծ արքայն Հայոց ճամբարդութեան վրայ մտածեց, խորհուրդ աւնոյր վասն նանապարհացն այնոցիկ. և երբ ամէն պատրաստութիւն տեսաւ, իր հետն առաւ զմէծ Արքեպիսկոպոսն Գրիգոր, և անոր որդին Ռոտակէսը (Արքատակէս), և արքունական Դրան վերակացու Եպիսկոպոսն Ազրիանոսը, այր հեմարիս եւ աստուծաւեր². իսկ զինուորական պաշտոնատէրներէն՝ իր տաճարին չորս գահերէցները, որոնք Բղեաշխկ'անուանուէին. և էին Սահմանակալներ Նոր Շիրականի, Ասորեստանեաց, Արուեստականի ու Մասքթաց։ Նոյնպէս հետն առաւ մեծ Իշխանն Անգեղ տան, ու թագաղիր Ասպետը, ու մեծ Ապարագեալը, Մոկաց, Սիւնեաց, Ուշատունեաց և Մաղսաղութեան և Սպասկապետութեան Իշխանները։ Եօթանասուն հազարի բանակ մըն ալ իրեն ընկերացաւ մինչև իր տէրութեան արեւմտեան սահմանները։ Տրդատ՝ որ քաջ և իմաստուն քա-

² Անդ. Եջ 630.

զաքագէտ էր, բնականաբար իր բաւական հեռաւոր երկիր մը մեկնելուն առթիւ, սահմանները չէր կրնար անպատսպար թողուլ, թեղէտ և գուող յափշտակիչ կեսարը պարտուած փախած ըլլար: Պէտք էր ամէն անակնկալ պատահականութիւն նախատեսել: Մանաւանդ որ, ինչպէս կը պատմէ Ձենոր Գլակ, Հոռոմ երթալու որոշողութիւնը տալէն և ճամբայ ելելէն վերջը, Վրաց պատգամաւորը հասաւ ետեւէն և Հիւսիսոյ Արքային արշաւանքը պատմելով օգնութիւն ուզեց և Տրդատ երեսուն հազար զօրք զրկեց: «Խորհուրդ ի մէջ առեալ գնալ ի դուռն Կայսեր... եկին հասին ի զաւառն Ապահունեաց ... եկին պատզամաւորն Վրաց Խշանին առ Թագաւորն Տրդա, եւ խնդրեալ իւր զօր յօգնականութիւն... Թագաւորն Տրդա տուեալ երեսուն հազար արանց ի ձեռն իշխանին Ապահունեաց, եւ արձակեաց յօգնականութիւն Վրաց Խշանին»¹: Ուստի իր սահմանները ամրացնելու մտօք տարաւ Տրդատ այդ բանակը, և ոչ մինչեւ Հոռոմ իրեն ընկերանալու համար, զոր կարծել յիշրաւի անկարելի է և տղայական, և հեղինակը սահմաններու անցքէն վերջը այլ եւս բնաւ բանակի խօսք չըներ: Մանաւանդ թէ բանակէն բաժնուած ըլլալնին կերպով մը հեղինակը կը թելադրէ կ'իմացնէ ըսելով, «Խաղայր գնայր... ԱնՅԱՆԵԼ ի սահմանս Ցունաց»: Եւ քանի որ կ'ըսէ թէ՝ «Ընդ ցամաք եւ ԸՆԴ ԾՈՎ, փուրացեալ Ա.Ճ.Պ.Պ.Բ.Ք.Ի.Ն»:

¹ Զենոր, Պատմէն Բ. Էջ 40, Բ. Տպ. Վ.ենետ. 1889:

յայտնի է թէ ասանկ ահագին բանակ մը հետերնին չէր կրնար ըլլալ: Նոյնը կը հաստատէ հեղինակը, երբ, Տրդատայ Հոռոմ հասնելէն վերջը միայն կ'ըսէ թէ՝ Կոստանդիանոս լսեց անոր գալուստը. եթէ բանակն հետն ըլլար, ինչպէս հնար էր որ շատոնց լսուած չըլլար:

Ուրեմն ճամբայ ինկաւ Տրդատ իր Եկեղեցական ու աշխարհական բարձրաստիճան ուղեկիցներով, եւ անցաւ Յունաց սահմաններէն: Ուր որ համէր, ուր որ օթեւանէր, որ քաղաքէն որ անցնէր, իշխաններու և ժողովուրդին կողմանէ մեծարալից ընդունելութիւն կը գտնէին: Փութով յառաջ տարին իրենց ճամբորդութիւնը՝ թէ ցամաքի թէ ծովու ճամբով. յայտնի չէ սակայն թէ ո՞ր նաւահամնդիստէն նաւ մտան. շատ հաւանական է որ Կիլիկիոյ կողմերէն գացած ըլլան, մօտաւորութեան պատճառաւ, քանի որ ծովով աւելի շուտ կ'երթցուէր և իրենք ալ «փուրացեալ անապարեին»: Եւ մանաւանդ որ, առանց անցնելու ուրիշ երկիրներէ, ծովով ուղղակի, կ'ըսէ, «Երբային հասանեին յերկիրն Խալիացւոց եւ յերկիրն Գաղմատացոց ի Թագաւորական Խաղայն Հռովմայեցւոց»: Խտալիա և Դաղմատիա միեւնոյն է, որ կը նշանակէ Լատինաց երկիր, ինչպէս Դաղմատիերէնը կը նշանակէ՝ Լատիներէն:

Հազիւ թէ Հոռոմ հասան, լուրը կայծակի արագութեամբ տարածուեցաւ ու պատմուեցաւ

¹ Հմբ. Յովհ. ԺԹ. 20:

յԱրքունական Պաղատանն, զոր երբ լսեցին Աստուածակարգ Թագաւորն պատուակալ արսուոյն՝ և Հայրապետն մեծ Արքեպիսկոպոսն աւխարհիամուտ դրանն, որում անուն կոչեր Սեղբեսրոս,¹ մեծաւ սիրով ու պաստով զանոնք դիմաւորեցին, ողջագուրուեցան և տարին իրենց պալատը և պահմը թոյլ տուին որ հանգստանան :

Դ.

Յետոյ Ագոթանգեղոս կը պատմէ երկու Թագաւորներուն սիրալիր տեսակցութիւնը : Աստուածաէր Կայսրն Կոստանդիանոս՝ մեծ զարմանքով կ'ուղէր լսել Տրդատէն թէ ի՞նչպէս կատարեց Աստուած իր եւ իր ազգին այս սքանչելի դարձը : Ու Տրդատ պատմեց անոր այն բոլոր բարերարութիւններն զորս Աստուած իրեն ըրած էր : Ամօթչնամարեցաւ նա իր անասնակերպ հիւանդութիւնըն ալ մանրամասն պատմել, ինչպէս նաեւ Ս. Հոփիսիմեանց ու Գայիանեանց քաջ վկայուհեաց պանծալի նահատակութիւնը : Եւ Կոստանդիանոս կը հաւաստէր անոնց ազնուականութիւնը և սըրբական վարքը, իրրեւ արդէն ծանօթ ի տեսոյ կամ ի լրոյ :

Հուսկ ապա Տրդատ մատնանշելով զԳրիգոր, կ'քսէր . Ահա ա՛ս է այն մարդը, որուն ձեռքով

¹ Կամ ըստ Փարիզեան և ուրիշ վի բանի լնիր օրինակաց՝ Եւսեբյոս:

ճանչցանք մենք Աստուծոյ մարդասիրութիւնը . եւ մի ըստ միոջէ յիշեց անոր զարմանալի համբերութիւնն ու հրաշքները : Յապուշ կրթեցաւ Կոստանդիանոս, զմայլանքով զիտեց Գրիգորի սրբազն եւ օրհնեալ սպիները, ու սաստիկ փղձկելով, յերկիր խոնարհեցաւ Գրիգորի ստքերուն առջեւ, և աղաչեց որ օրհնէ զինքը, եւ մեծ պատիւներով մեծարեց այնուհետեւ Ս. Լուսաւորիչը . իր Գրիգորի արժանաւոր Խոստովանող :

Կոստանդիանոս զՏրդատ ողջադուրած ու պատուած էր իրեւ հին քաղցրակենցաղ բարեկամ մը . իրեւ սիրելի եւ հարազատ եղրօր մը սէր ցցուց անոր . արդէն այս անակնիալ տեսակցութիւնը մեծ ուրախութեամբ զեղած էցուցած էր ինքնակալ Կայսեր ազնիւ սիրով : Մանրամասնորէն պատմեց ինքն ալ իրեն եղած Աստուծոյ շնորհներն ու յայտնութիւնը եւ իր տարած աստուածաձիր յաղթութիւնները ու Միլանու հրովարտակով Եկեղեցւոյ տուած ազատութիւնը եւ անտի եւ այսր ընձեռած օգնականութիւնը, եւ Հոռմայ Քահանայապետին մատուցած յարգանքն և պարգեւները, հաստատելով որ այդ Լատերանուուշխարհանոչակ Կայսերական պալատը սահմանած էր Եկեղեցւոյ Գլխոյն ի բնակութիւն : Կոստանդիանոսի այս որդիական զգացումները յուզեղին սիրով Տրդատայ, որ միեւնոյն գորովանօք կը վերաբերուէր իր սիրելի Հօր՝ Գրիգորի հանդէպ . ասոնք այն ինքնականերն էին որ իրենց սուրով

Հորս դին ահ ու սարսափ սփռած ատենախն , գլխի-
կոր յերկիր կը խոնարհէին իրենց հոգեւոր Հովիւ-
ներուն առջեւ : Երկուքն ալ ընդ միշտ պահեցին
անայլայլ՝ այս զգացումները . Կոստանդիանոս ո-
չինչ կը վճռէր առանց Հռոմայ Քահանայապետին .
Դոնատեանց խողիրը անոր կը խաւրէր լուծելու
իր Դերագոյն Դատաւորէն . անոր պարզ քահա-
նայ պատուիրակները նախագահ կը նստեցնէր
Պատրիարքներէ և Մետրապոլիտներէ կազմուած
Նիկոյ առաջին Տիեզերական ժողովին , ուր Ա-
րիս հայոյիշը դասապարտեցին : Իսկ Տրգատայ
զգացումներն յայտնի են ամէն Հայու , թէ ինչպէս
պատուեց ու պաշտպանեց Եկեղեցականութիւնը իր
այնքան երկար թագաւորութեան ժամանակ :

Հոգեւոր միսիթարութիւններէ վերջը կարգը
եկած էր քաղաքական ինդիքները կարգադրելու :
Մաքումինոս Դայայի անիրաւ ասպատակութեամբ
վրդոված խաղաղութիւնը վերահաստատեցին եւ
վտանգուած դաշինքները վերանորոգեցին երկու
Վեհափառները . երկուքն ալ հաւատացեալ , եր-
կուքն ալ քաջ՝ բայց բարեբարոյ . անկասկած վրա-
տահութիւն ունէին իրարու խօսքին , զի իրենց
անսուտ Աստուածը , թագաւորաց թագաւորը՝ Քը-
րիստոս Տէր ինքնին կեցած էր և վկայ էր անոնց
սրտերուն անկեղծութեան : Գողտրիկ է հեղինակին
ոճը . «Մանաւանդ վասն աստուածանօրութեան
նորա առաւել դաշինս կռեր բնի նիմա , միջնորդ
կալէալ զիաւասն որ ի Տէր Քրիստոս էր . զի ան-

տուտ մինչ ի բուն զիաւատարիմ սերն ի մէջ քա-
գաւորութեանցն պահեսցեն : Հռովմայ աշխարհա-
ծաւալ և ահաւոր Պետութիւնը որ զրեթէ քայ-
քայումի աստիճանին հասած՝ հակայաքայլ դիմելու
մկամած՝ էր սպասապուռ կորուստի անդունդին ,
Կայսերաց զԱ . Եկեղեցին ամբարշտօրէն հալածել-
նուն և կռապաշտ ու նիւթապաշտ ապականու-
թեան հեղեղելուն պատճառաւ , հիմա Քրիստոնէու-
թեան ջինջ ազբիւրէն նոր կորով նոր կեանք ա-
ռած էր : Քրիստոնէայ Կոստանդիանոսի աջը յաղ-
թած էր իւր և Հռոմայ ու Եկեղեցւոյ միսերիմնե-
րուն և հասարակաց թշնամիներուն . Խաչպրօշին-
ներքեւ աշխարհ նոր զարունով վերակենդանացած
էր : Նոյնը պատահած էր նաեւ Հայոց համար . ա-
ւելի քան երբեք բարզաւած ու երջանկաւէտ դար
մը սկսած էր ասքանազեան տոհմին համար : Ահա՝
ուրեմն այս երկու բնական դաշնակիցները , Քրիս-
տոնէական սիրով ու վստահութեամբ արքայական
հզօր աջերնին սեղմեցին ու երգուընցան հաւատա-
րիմ զինակցութիւն , որ հուպ ընդ հուպ տուաւ իր
կենսարեր արդիւնքը Շապուհ կրակապաշտ Շէնին-
շահին դէմ կատարուած արշաւանքին ու յաղթու-
թեան մէջ , ինչպէս կը պատմէ Խորենացի (Քիրք
Բ . Զէ) :

Այս քաղցր խօսակցութիւններուն ներկայ էր
նաեւ Ս . Քահանայապետն՝ Ս . Սեղբեստրոս , որ
անդադար փառք կու տար Աստուծոյ՝ որ իր օ-
րով կատարուեցան այնպիսի չքնաղ սքանչե-

ՄԵՔ Ս. ԵԿԵՂԵԿԵԼՈՅ մէջ : Նա արտաքոյ կարգի սէր կը ցուցնէր Հայոց Խոստովանող Հայրապետին , զոր իր Քահանայապետական . Իշխանութեան լրութեամբ կը հաստատէր Պատրիարք այն ազգին վրայ¹ , եւ Առաքելական օրհնութեամբ կ'ամրապնդէր : Այս օրհնութիւնը որ Քօհստոսի Ս. Սջով կը տրուէր իր տեսանելի Փոխանորդին միջոցաւ , առաս առաս պատ զներ յառաջ բերաւ Հայ աշխարհին մէջ . հիանալի սրբութեամբ Հայրապետներ , Եպիսկոպոսներ , Նահատակներ ծնուց . իր հաւատոքին համար շարունակ մարտիրոս՝ անվկանդելի կամքով ժողովուրդ մը յարոյց , ժողովուրդ մը՝ որքան ուչիմ , նոյնքան կրօնասէր , որքան քաղաքակրթութեան՝ նոյնքան եւ հաւատոյ առաջնորդ յԱրեւելու : Ուղղափառ Կաթողիկէ Հաւատոյ սերմերը երբեք կատարեալ ամլութեան չդատապարտուեցան , նոյն իսկ երբ տղիտութեան եւ յամառ մոլորութեան թանձր խաւարը մածաւ խեղճ հայրենեաց վրայ , եւ անթիւ եւ այլասեռ բարբարոսներ ու անհաւատներ զրոհ տուին եւ առաթուր կոփեցին զրախտային Հայաստանը , եւ արիւնը վազեց հեղեղօրէն , եւ գաւառներ այրիացան իրենց բնակչաց գերեվարութեամբ կամ զաղթեցումովք : Եւ հոգեւոր յաջորդութիւնը թէ եւ հակառակաթոռ Վիրապեցւոյն յափշտակութեամբը (1441) իջմիած-

¹ «Եւ Սուրբն Սեղբեսրոյ՝ բաս որում աւանդի յազգի մերում , ձեռնագրեաց զՍուրբն Գրիգոր՝ Պատրիարք Հայոց կամ Եախսկապոսապէտ , այսինքն մեծ Հայրապէտ» . Զարչեան Պատմ . Հյո . Հատ . Ա . Գլ . լթ . էջ 408:

Նի մէջ ապօրինաւոր հիմ զրաւ , սակայն Կիլմիփոյ Տան մէջ շարունակեց մինչեւ ցԱքրահամ Ա. : Սա , մեր առաջին Հայրապետին Գրիգորի նման , զիմեցի Հոռմ առ Աթոռն Սուաքելապետին Պետրոսի , եւ վերանորոգեցաւ Ս . Սեղբեստրոսի իշխանական տուչութիւնը , յանձին իր օրինաւոր Յաջորդին , մեծին Բենեդիկտոսի ԺԴ . Քահանայապետին , որ հայրական սիրով ու գուրգուրանօք ողջագուրելով զԱքրահամ , հաստատութեան կոնդակ եւ Պալիում շնորհեց եւ Կիլիկիոյ Հայոց Պատրիարք անուանեց (1742 Դեկտ . 8) :

Հայաստանու համար այսքան բեղմնաւոր եղաւ Ս . Սեղբեստրոսի օրհնութիւնը : Իսկ Կոստանդիանոսի եւ Տրդատայ քաղաքական զինակցութեան գաշնադրութիւնը հաստատուն հիմկազմեց նաև ապագայ բարգութեանց ու դժուարին պարագայից մէջ Հայերուն Հոռմայ Պետութեան ձեռնատուութեան զիմելու :

Այնուհետեւ կը պատմէ՛ Ազաթանգեղոս թէ ո՛րպիսի շքեղութեամբ մեծապատիւ մեծարուեցան այս երկու Հայ Վեհափառ հիւրերն՝ Հոռմայ հոգեւոր ու մարմնաւոր երկու Վեհափառներէն . թէ ի՞նչ արտաքոյ կարգի պատիւներ տեսան անոնք թէ՛ Արքունիքէն , թէ՛ Եկեղեցիներէն և թէ՛ քաղաքին պատուական իշխաններէն , եւ ո՛րպիսի մեծամնծ ընծաններով ու երեւելի պարգեւներով ձոխացան , մանաւանդ թանկազին սպասներով Եկեղեցիներու մէջ զետեղելու համար :

Հուսկ ապա բաժանման ժամը հաչելով, արատասուալից հրաժեշտի ողջոյններ տուին Ս. Քահանայագետին եւ Աստուածամէր Կայսեր եւ բոլոր Կղերին ու հաւատացեալներուն, որոնք մեծաւ շքով յուզարկեցին զանոնք յոսկիապատ կառս արեւնատուրս, եւ այսպիսի պայծառութեամբ ուղեւորելով ճամբու վրայ ուր որ հանդիպէին, սիրով ու փութկոտ մեծարանօք կը խնամուէին, եւ մեծամեծն ըստ արժանողութեան արքայութեանն մեծամեծ պատուեալ անդսին, եկան հասան Հայոց երկիրը. յԱյրարատ Գաւառ ի Վաղարշապատ քաղաք :

Այսպիսի միսիթարական վախճան մը ունեցաւ այս անմոռանալի ուղեւորութիւնը, որ մեր ազգային-եկեղեցական պատմութեան մի փառաւոր զրուազը կը կազմէ :

Ե.

Կը մնայ մեղ փոքր ի շատէ յուզել քննել այս փառահեղ պատմութեան վաւերականութեան արժէքը :

1. Քննադասութիւնը (Critique), եթէ լուրջ է, անկողմնակալ, իմաստուն եւ հետախոյդ, անշուշտ կարեւոր և օգտակար է. սակայն վեսակար եւ դատապարտելի կը դառնայ ան՝ երբ ըլլայ յախուռն, կուսակցական, անխորհուրդ եւ թեթեւամիտ։ Վերջին դարուս մէջ ուղղամիտ քննադասութիւնը յիրաւի մեծ ճառայութիւններ

մատոյց պատմութեան և հնախօսութեան։ Սակայն երբ սկսաւ ապերասան ճտմարտակել արշաւել, քանդեց՝ փոխանակ շինելու, ստեց՝ փոխանակ լուսաբանելու, կեղծեց՝ փոխանակ կեղծիքը խայտառակելու։ Ո՛չ միայն ի պատմականին, այլ նաև փիլիսոփայական եւ բնագննական գիտութեանց մէջ ալ նոյնը պատահեցաւ, և այսօր ճշմարիտ գիտոց ապացուցութիւններուն առջեւ ամօթապարտ կը մնան ոչ սակաւ թեթեւսոլիկ երկրաբաններ, որոնք աղանդաւորի կանխակալ կարծեօք, այսպիսի մերժողական եղբակացութիւններու յանգած էին, որ այսօր մանաւանդ իրը կտարելապէս գրական հաստատուեցան, ինչպէս մարդակաղմութեան և մարդու կմախքի խնդիրներուն մէջ։ Եւ գեռ կենդանի է բնապաշտն Հէքէլ, անհաստուածներու հերոսը, որոյ՝ բջիջ (cellule) կազմին զննութեան և նկարագրութեան մէջ ըրած խարգախութիւնները հիմա ապացուցուեցան գիտնական աշխարհի առջեւ, ի ծանականս իր Դպրոցին։ Այսպիսի անխիղձ՝ մանաւանդ բողոքական, զրապաշտ կամ արդիկան, կուսակցական քննադասուններ, պատմութեան մէջ ալ աւերներ ցանեցին. ամենէն սրբազն բաները ցիր ու ցան ըրին. Ս. Գրոց ամենավաւերական դէպքերը ջրելու ջանացին, դարերու հաւատքը քանդելու համար. յաւակնող եղաւ մինչեւ իսկ Թրիստոսը իբր երեւակայական յերիւրուած վէպ մը (mythe) ցոյց տալ, կամ ենթակայական ստեղծագործութիւն մը առաւ-

քելոց խղճին . ժխտել նոյն իսկ Ս . Պետրոսի Հը-
ռոմ գնացած և հոն Առաքելապետական Աթոռը
դրած ըլլալը . և բարդեցին դեռ չեմ գիտեր ուրիշ
ի՞նչ ցնորաբանութիւններ . այս ալ ուղիղ բանա-
դասութիւն է եղեր . յիրավի անպատճմ տիսմա-
րութիւն և յաւակնութիւն : Լուտերէն Քանդ ,
Քանդէն Վոլդեռ , Վոլդեռէն Ռընան եւ Մոմսէն եւ
Լուազի սերնդաբանութիւնը՝ յաջորդութիւնը , շատ
բնական յառաջնաղացութեամբ եղած է : Քննա-
դասութիւն , Պիւռոնականութիւն , իւլերջոյ ցուրտ
ուրացում :

Մեր մէջ ալ եղան ոմանք , նեղմիտ եւ կողմ-
նակալ , որոնք մոր բոլոր սրբութիւնները ընդ օգու-
ցնդել փափաքեցան , այն հետեւութեամբ թէ՝ քա-
նի որ Հայոց պատմութեան մէջ կան ինչ ինչ յե-
րիւրածոյ կամ անստոյդ կէտեր , ուրեմն այս ինչն ,
այն ինչն ալ պէտք է այնպէս նկատուի . կամ՝ ո-
րովհետեւ քանի մը դէպքերու պատահական պա-
րագաները անստոյդ են եւ չափաղանցական , ու-
րեմն պէտք է այս դէպքերուն գոյութիւնն ալ ու-
րանալ : Կը թուի թէ այսպիսինները կը կարծեն թէ
քննադասութիւնը տրամսրանութեան կանոննե-
րու չենթարկուիր . մինչդեռ ամենախիստ կեր-
պոլ :

2 . Արդ , գալով այս սկզբունքներու գործնա-
կան մերձեցումին , ոմանք Տրդատայ ու Ս . Դրի-
գորի Լուսաւորչի դէպ ի Հռոմ ըրած ճանապար-
հորդութիւնը մերժելու ջանացին , միայն որովհե-

եեւ անոր ինչ ինչ պարագաները չափազանցուած
անձմարտանման կամ նոյն իսկ յերիւրուած կ'են-
թաղրուեին . եւ կամ որովհետեւ արտաքին պատ-
միչներու քոլ այս դէպքին բացայայտ յիշատակու-
թեան չանգիպուիր . կամ պարզապէս որովհետեւ
իրենք կ'ուզէին Ժխտել : Գլխաւորաբար մէկ ճիւզն
գերման բողոքական քննադասութեան — որ և
ծնաւ Բանապաշտութիւնն ու անոր վիժածն՝ Ար-
դիականութիւնը , — Ժխտել ուղեց այս ճամբոր-
գութիւնը : Ասիկա շատ բնական էր : Ան կ'ուրա-
նար — եւ յանուն անկողմնակալ Քննադասու-
թեան , — նաեւ Հռոմայ Ս . Եկեղեցւոյն պատմա-
կան Գլխաւորութիւնը , եւ կ'աշխատէր զայն հաս-
տատող ամէն հնագարեան փառաւոր վկայութիւն-
ները ջրել , յօգս ցնդեցնել . կը ճգնէր սպաննել ա-
նոր անձեռնմխելի փառքերը : Ուստի մեր պատ-
մութեան այս փառապանծ դէպքը անոնց համար
ի յառաջնագունէ (ա priori) գատապարտուած էր
չգցյութեան : Սակայն Գերմաններն իրենց ազգային
հին պատմութեան մէկ նշանաւոր դէպքին համար
եթէ ունենային այնքան վաւերական փաստեր ի-
րենց բոլոր պատմիչներուն մէջ՝ ինչպէս մինք Հա-
յերս ունինք , նոյն Ժխտական մէթուալ պիտի
պործածէին արզեօք ... բնականաբար՝ ո'չ . յայտ-
նի է իրենց պատմական գիրքերէն : Դիւրին բան
է ուրիշի մը ասլրանքը խոտել , մանաւանդ երբ
ան կը վեսէ իր ասլրանքին :

3 . Իսկ ոմանք աւելի թեթեւ տեսակէտով

այս ճամբորդութեան դէսկը մերժել ուղեցին վասն զի անոր պատահած չըլլալը իրենց շատ հաճելի կ'երեւէր . իրենց յետին մշածումը զայս կը պահանջէր : Հոռմայ հետ հազրորդակցութիւնը , անկէ կախում ունենալու որ եւ իցէ ձեւը ջնջել կ'ուղէին . Պատրիարքական Հոգեւոր Իշխանութեան Հոռմէ առնուած ու հաստատուած ըլլալը զիրենք չարաչար կը նեղեր . մղձաւանջ մըն էր այդ իրենց համար : Այս յոյսը սակայն շատ խաբեատիր էր : Զի եթէ բնաւ տեղի ունեցած իսկ չըլլար Գրիգորի ճամբորդութիւնն ի Հոռմ , գարձեալ մի եւ նոյն կերպով Գրիգոր եւ իր յաջորդները եւ Հայ աղջը գլխովին՝ Հոռմէն կախում ունենալու պարտաւոր էին՝ կրօնի տեսակէտով , պատկանել կարենալու համար Քրիստոսի միակ ճշմարիտ Եկեղեցւոյն , ինչպէս ամէն ատեն ամենամեծ Հայրապետներ ու Վարդապետներ՝ օր . հ . Երանոս , Տերտուղիանոս , Կիպրիանոս , Ալեանաս , Ուկերերան , Օգոստինոս , Ամբրոսիոս , Կիւրեղներ , Գրիգորներ , Նարեկացի , Շնորհալի , Լամբրոնացի , Միսիթար Արքայ , Տէր Կոմիտաս և ուրիշ հազարաւորներ , և ամէն աղեր , այս կապով միայն կրցան Աստուծոյ Ուղղափառ Եկեղեցւոյն անդամակցիլ :

Մենք սակայն կ'ուղենք համառօտիւ ի ցոյց բերել այս դէսկին վաւերականութիւնը , որպէս զի չի ստիպուինք յանխորհուրդս եւ թեթեւամիւներու ի շնորհ՝ մեր պատմութեան ամենաշքեղ մէկ էջը անդիրէն պատոել նետել հովերու :

4. Արդ՝ Տրդատայ եւ Ս . Գրիգորի այս ուշ ղեւորութեան պատմութիւնը հաստատուած է մեր ազգին , — առանց ո՛ եւ է բացառութեան , — հնաւանդ , հաստատուն և ԸՆԴՀԱՆՈՒՐ Սւանդութեամբ : Այսպիսի աւանդութիւն մը ինքնին բաւական է մեծ ապացոյց մը սեպուելու , այն փիլիսոփայական պատճառաբանութեամբ թէ՝ այս նըկարագիրը կրող աւանդութիւն մը չի կրնար հարուած կամ նույնի մը վրայ հիմնուած ըլլալ :

5. Այս աւանդութիւնը սակայն իրեն նեցուկ ունի՝ ո՛չ միայն ամէն դարերու եւ ամէն դասերու եւ ամէն տեղերու Հայ ժողովուրդին խորարմատ , անայլայլ , սնկասկածական եւ համոզուած հաւատքն այս դէսկին իրականութեան , նեցուկ ունի՝ ո՛չ միայն հոգեխօս աստուածաբանները , աշնոնց աստուածախօսական գրութիւնները , նամակները , գիմումները , անոնց դաւանական երկասիրութիւնները , յօրինած երգերը , շարականները , տրամաբանական եղրակացութիւնները , այլ նոյն խակ արտաքին Հայ պատմիչները , եւ դիտեցէ՞ք , ՔՈՂՈՐ ՀՈՅ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ : Յիրաւի զարմանալի երեւոյթ մըն է . վերջիններէն մինչեւ առաջինները , առհասարակ , իրա բնական բան մը , ամենուն ծանօթ եւ անտարակուսելի , կը պատմնն այս դէսկիրը , ճամբորդութիւնը ու դաշնադրութիւնը եւ կամ մին կամ միւսը , անխտիր : Ա՛րդեօք ո՞ր ուրիշ դէսկի համար մեր քննադատներն պիտի գարենան այսպիսի միահամուռ , միաձայն միաբա-

նութեան մը հաճողիպիլ : Ո՞րպիսի վեհ ու պատկառութելի խմբերդ ներգաշնակ ճշմարտութեան , որ կը հնչէ ամբողջ դարերու մէջ :

6 . Սակայն ընդհանրապէս այս մեր Պատմաբաններուն հիմը եւ մեկնակէտը կ'ենթադրութ Ազարանգեղոս , թէպէտ գրեթէ կամ անժիշական կամ մերձաւոր ժամանակակիցները , ինչպէս Ղ. Փարապեցի , Փ. Յուղանդ , Եղիշէ , եւայլն , կարող էին առանց Ազաթանգեղոսի աս դէպքերը դիտնալ եւ ստուգել , եւ անշուշտ գիտցան եւ ստուգեցն . ուրովհետեւ ասոնցմէ շատերը Ազաթանգեղոսը եւ ոչիսկ կը յիշատակեն . թէեւ ոմանք մասնաւորապէս անոր հեղինակութեան վրայ կը յենուն . իրք անժիստելի եւ աներկրայիշլի , ինչպէս կ'ընէ Խորենացի : Ազաթանգեղոս ընդհանրապէս Հայ ազդին մէջ իրը ստուգապատում եւ անկասկածելի ընդունուած էր . եւ այնչափ ճոխութիւն ունէր որ Խորենացին՝ օր . հ. զայն միայն կը յիշէ , մինչդեռ բնաւ չի յիշեր Փաւստոսի և Կորիւնի անունները թէեւ զամոնք ալ գործածած է իրք աղքիւր : Ուշեմն հարկ է անցողակի երկու խօսք ըսել . այս զարմանալի պատմաբանին , Ազարանգեղոսի , պատմական արժեկին վրայ:

9.

1 . Ազաթանգեղոս կը կեղծէ Տրդատայ քարտուղար եղած ըլլալ և Հոռոմայեցի : Սակայն մատեանին յօրինուածութեան ներքին քննութենէն կը

տեսնուի որ հեղինակը բաւական վերջը յօրինած է այդ գիրքը , առջեւն ունենալով մէկէ աւելի վաւերական գրութիւններ , Տրդատայ և Ս. Գրիգորի պատմութիւն , Հոփիսիմեանց վկայաբանութիւն , ևն . հայ կամ ասորի կամ նոյն իսկ յոյն լեզուով խմբագրուած : Սյս կեղծիք՝ այն ժամանակները արեւելքի մէջ մանաւանդ , սոլորութիւն մըն էր , այժմու գրագէտներու շատերուն կեղծանուն մը առնելուն նման . կը կարծուէր թէ ասանկով աւելի մէծ ճոխութեան և ճշմարտութեան և ճըշմարտախօսութեան փաստ մը արուած կ'ըլլայ : Կրնայ ըլլալ նաև որ Ազաթանգեղոսի գործածած մէկ կամ աւելի վաւերական գրութիւններն յօրինուած ըլլան նախապէս Տրդատայ քարտուղարէ մը . եւ այս որպիսութիւնը իր անձին որդեզրած ըլլայ Ազաթանգեղոս :

Սա անտարակոյս է որ , ըստ խիստ քննադատութեան սկզբանց , Ազաթանգեղոս իր պատմած դէպքերէն շատ հեռի չէ ժամանակաւ . ամենալուրջ եւ ամէնէն հեղինակաւոր քննադասներ , ինչպէս Գաթըրնեան¹ , Տաշեան² , կը դնեն զինքը շատ շատ ի վերջ կոյս չորրորդ դարու . կամ հնոգերորդի առաջին կիսուն մէջ : Տրդատ կը վախճանէր չորրորդ դարուն կէսին մօտ (չորջ 338ին) , եւ Գրիգոր Հայրապետ առ Աստուած փոխուած էր անկէ քանի մը տարի առաջ միայն (333) : Թարմ

¹ Տիեզ , պատմ . Բ. 476:

² Ազաթ . Էջ 87:

էր ուրեմն աւանդութիւնը . դեռ կենդանի էին շատեր որ այս նշանաւոր սուրբերը տեսած , անոնց հետ խօսած և անոնցմէ լսած էին , այսինքն՝ ականատես եւ ականջալուր վկաներ , կամ՝ այնպիսեաց մերձաւոր ժամանակակից էին : Ո՞րքան հաստատուն էր ասոնց ամենուն վկայութիւնը , նոյնքան անհնար էր որ նորագոյն հեղինակ մը խարէր զիրենք : Միաբերան պիտի աղաղակէին թէ այդ պատմութիւնը սուտ է , յերիւրուած է : Ուստի յայտնի է թէ տուեալ պարագայից մէջ , Ազաթանգեղոս չէր կրնար ազգ մը խաբել . դոնէ էական կէտերու նկատմամբ :

2. Այս տեսակ խարէութեան մը անկարելիութիւնը բացայաց կ'ըլլայ եթէ միանգամ ի նկատի առնուի թէ Ազաթանգեղոսի ժամանակ արդէն ազգին զարթնումը սկսած էր հոկայաքայլ յառաջագիմել . անմիջապէս վերջը կու գայ կամ նոյն խակ ժամանակակից է Ոսկեգարը , յորում ծաղկեցան ականաւոր գիտնականներ , հոյակապ մատենագիրներ : Կրցա՞ւ ուրեմն Ազաթանգեղոս . մը խաբել ազգը , արքունիքը և մանաւանդ ամենէն ուսեալ տարրը , գիտուններու բոլոր դասակարգը . յիրաւի անտեղի և անարգական ենթադրութիւն : Սահակներ , Մեսրոպներ , Եղնիկներ , Կորիւններ , Փարպեցիներ , Եղիշէններ , եւն . եւն . միահամուռ խարուած . . . եւ հեղինակներ , որպիսիք են՝ Յովհան Կաթողիկոս , Ասողիկ , Շնորհալի , Գրիգոր Տղայ , Վանական Վ. , Վարդան Վ. , Դանձակեցի

եւ այլ բազումք , Ճառընտիղք , Յայսմաւուրք . եւ վերջին դարերու յոյն և լատին հեղինակներ , ամէնքը խարուած . . . մինչեւ իսկ Տաթեւացին . . . յայսմ մասին ո'չ-կասկածելի —որ բացարձակապէս կ'ընդունի թէ Գրիգոր Խ Հոռմ գնացեալ՝ եղեւ Հայրապէս : Անհնարին է որ ասոնք ամէնքը խարուած ըլլան : Ասոնք ամէնքը գիտէին և ընդունած էին աս գէպքերը իբր ստուգութիւն . ուրեմն Ազաթանգեղոս , զոնէ յեականին ստիպուած էր պատմել իրական դեպք մը :

3. Ազաթանգեղոսի՝ գոնէ յէականս , ճշմարտախօսութիւնը կը հարկադրուին ընդունիլ լուրջ քննադատներն առ հասարակ : Զայս կը հաստատէ անոր գլխաւոր մասերուն մէջ միւս պատմաբաններու հետ համաձայնութիւնը : Մանր տեղեկութեանց նոգութեանը երաշխաւորութիւնը մին ալ է միաբանութիւնը ուրիշ հայ մատենագրաց հետ . . . նըտդիմ միաբան են . . . եւ զիրար փոփոխակի կը լրացնեն ու կը հաստատեն : Մենք հոս միայն ենթագրելով կ'անցնինք այն եղբակացութիւնները , որոնց յայսմ մասին , կը յանգին քննադաներու խուզարկութիւնները : Էնդունուած է թէ որքան ալ Ազաթանգեղոս Հինգերորդ զարու մէջ խմբագրուած է , սակայն 1 . նա ունէր նախկին և հնագոյն խըմբագրութիւն մը , և եղած է մէկը որ այս զըրքին վերջին ձեւ մը տուած է² . Երկրորդ խմբա-

¹ Տաշեան , Ազաթ . էջ 450:

² Անդ . էջ 25—33 , եւ 410—412 , ևն .

զրողը եղած է անոր : 2. Ագաթանգեղոս առջեւն
ունեցեր է պատմական և վկայաբանական գրու-
թիւններ, ժամանակակից՝ պատմուած դէպքերուն .
Կրկնած է նա միայն Ե. դարու մէջ Հայոց ծանօթ
կարծիքը: 3. Շատ տեղեր, օր, հ. Գրիգորի ման-
կութեան վրայ, Դ. և Ե. գարերու մէջ Հայոց
նուիրապետութեան վրայ եւն ., բոլորովին պա-
մական ստուգութիւն ունի, վկայ ունենալով այլ
եւ այլ աւանդուրիւնները¹: 4. Ագաթանգեղոսի Բ.
զիրքը՝ առ հասարակ, ինքնին երաշխաւոր է իւր
վաւերականութեան: Հայոց դարձին, քարոզու-
թեան, մկրտութեան, եւ այլ պարագայից վրայ
զորս կը պատմէ Ագաթանգեղոս, Երկայիլ չենք
կրնար. յաջորդ դարուն բոլանդակ հայ պատմու-
րիւնը Երաշխաւոր է այս կետերուն²: 5. Աթանա-
զինէսի նկատմամբ ալ Ագարանգեղոս հայկական
հին աւանդուրեան հետեւած է, ուստի եւ ընդու-
նելի³: Ագարանգեղոս մանրամասն կը պատմէ Հա-
յոց դարձը, եպիսկոպոսաց եւ ժահանայից դրուիլը
բոլանդակ Հայոց մէջ. Արխիսակէսի յաջորդ կար-
գուիլը, Եւն. Եւն.. որոնց վրայ պէտք չի մնար խօ-
սելու եւ հաստատելու թէ վաւերական պատմուրիւն
են. թէեւ տեղ տեղ կը գտնուին շափազանցուրիւն
եւ անհեղուրիւն⁴: Շեշտելով Ագաթանգեղոսի-

¹ Անդ, Էջ 440:

² Անդ, Էջ 444:

³ Անդ, Էջ 443:

⁴ Անդ, Էջ 445:

համաձայնութիւնը Բուզանդայ եւ ուրիշ պատմա-
գիրներու հետ, պէտք է եղբակցնել թէ՝ Նոյնպիսի
շատ նմանուրիւնք եւ միաբանուրիւնք կը ցուցնեն
թէ՝ ո՞րչափ մէջ յարգ ունին Ագարանգեղոսի այս
մանր տեղեկուրիւնները, եւ զայն իբր բոլորովին
վսահելի աղբիւր մեր առջեւը կը դնեն... Իսկ
Բ. զիրքը շատ աւելի պատմական եւ բոլորովին
վսահելի աղբիւր է¹:

4. Բայց մեղի համար այժմեան քննադատնե-
րէն շատ աւելի հեղինակաւոր քննադատ կը սեպ-
ուին ամբողջ գիտնական զասակարգը, և անվկան-
գելի կը համարինք անոր միահամուռ վկայութիւ-
նը: Սրգ ասոնք ամէնքը, առանց բացառութեան,
Ագաթանգեղոսի պատմած դէպքերը իբր սաոյգ եւ
անկասկածելի, եւ զինքն ալ իբր ստուգապատում
և անկեղծաւոր ընկունած են: Այս եղբակացու-
թեան վկայ է՝ ազգին համար՝ աւանդութիւնը,
իսկ զիտնականաց համար բոլոր պատմիչները: Ի
հաստատութիւն մեր այս առաջարկին անհրաժեշտ
կը դատենք բառացի վկայութիւններ յառաջ բե-
րել միայն Դ. և Ե. գարերու ժամանակակից եւ
անկասկած հեղինակներէն, ամէնէն վերջը նշանա-
կելով նաեւ Մ. Խորենացին, որուն պատմութեան
այս մասերը բնաւ տեղի չեն տար երկրայու-
թեան:

¹ Անդ, Էջ 456:

Ե.

Ահա մեր զլիսաւոր հեղինակաց վկայութիւնները :

Ա. Զենոն՝ մականուանեալն Գլակ, ազգաւ Ասորի, ի սկզբան անդ չորրորդ դարու, խնդրանօք Ս. Գրիգորի Լուսաւորչի՝ աշակերտեցաւ անոր երբ նա Ղետնդիոսէ ձեռնադրուած կը վերադառնար ի Հայու : Ս. Գրիգոր՝ Զենոնը առաջնորդ դրաւ Ինսակնեան Վանուց Յ. Կարապետին ի Տարօն, որ եւ կոչուեցաւ նաև Գլակայ վաճիք : Հրամանաւ Ս. Գրիգորի գրեց Զենոնը իր կարծ պատմութիւնը : Սրդ այժմեան ձեռովը, Զենոնը Գլակ իր այս պատմութեան այլեւայլ տեղերը կը յիշէ Ս. Գրիգորի և Տրդասայ Հռովմ երթալի, այնքան բնական կերպով՝ ինչպէս միւս դէպքերը :

Ա. Խոկ Խղիազար Եկեալ ի ճանապարհին հանդիպեցաւ Մրբոյն Գրիգորի եւ Տրդասայ, եւ խնդացեալ յոյժ դարձաւ զկնի նոցա մինչեւ ի Հռով բալաֆն: Եւ անդ կացեալ բազում աւուրս... մեծաւ խնդութեամբ դարձան յաշխարհն Հայոց եւ Տրդաս անցեալ զնաց յաշխարհն իւր յԱրարատեան բաղաք: Խոկ Ս. Գրիգոր մեաց ժամանակս ինչ ի Տարօն ¹:

Բ. Բայց արդ աղաջեմ զենք, զի հրամայեսցեա միում ի պատօնէիցդ բոց՝ մեզ գրով առափել լզ-

¹ Զենոն. Պատ. Բ. էջ 44. Տպ. Վենետ. 1889.

գրուցատրութիւն ձերում ճանապարհուրդութեան եւ գերկրորդ գալն ի Հռովմայ¹:

Գ. Այս առաջին պահի եղաւ յաւուրս Մրբոյն Գրիգորի, զոր ի Հռով Սեղբեսրոս հաւանեցաւ, եւ պահեաց ինքն եւ Կոստանդիանոս քազաւորն ²:

Դ. Ի ժամանակսն յայնոսիկ լուր եհաս ի դուռն արքայի՝ թէ Կոստանդիանոս Կայսրն հաւասաց ի Քրիստոս Աստուած, եւ դադարեցոյց զիալածումն եկեղեցեաց, բազութեամբ կալեալ զրագաւորութիւն: Ապա խորհուրդ ի մեջ առեալ՝ զրնալ ի դուռն Կայսեր վասն դնելոյ դաշինս խաղաղութեան ի միջի խրեանց, եկին հասին ի գաւառն Ապահունեաց ի բաղախաղեղն Մանձկերտ:... Եւ ինքնեանք յառաջացեալ զնացին, բազում աւուրց օրեւանօք զանց առնեին, մինչեւ հասին ի Հռով բաղաք. եւ անդ կացեալ սակաւ աւուրս, դարձան մեծաւով պատւով³:

Բ. ՓԱՀԱՑՈՍՍ ԲԻՒԶԱՆԴԱՑԻ, որ Ազաթանգեղոսի պատմութեան շարունակողը (337—389) և ամենահին պատմիչներէն մէկը և իր պատմած դէպքերուն շատերուն ժամանակակից և այլոց զրեթէ ժամանակակից է, կը պատմէ թէ երբ Տիրան

¹ Անդ. էջ 47.

² Անդ. էջ 23.

³ Անդ. Պատ. Բ. էջ 40, 43.

թագաւոր բռնուեցաւ Պարսիկներէ . Հայերը նեղը
մտած պատգամաւոր զրկեցին Կոստանդիանոս Մե-
ծին որդւայն , Կոստանդիոս Կայսեր (336—361) որ
իրենց օգնէ եւ իրենց վրայ թագաւոր մը պատկէ :
Ղրկեցին պատգամաւոր Առ քագաւորն Յունաց, զի
ի նա ձեռս տուեալ ծառայեսցեն նմա հնագան-
դուրեամբ, եւ լինիցի նա թիկունք օգնականու-
րեան .. որք երբեալ հասեալ եին յաշխարհն Յու-
նաց ի կայսերական պաղատն քագաւորացն:...
Զոր իբրեւ լուաւ կայսրն զիրան զայնոսիկ, մեծաւ
փուրով եւ բազում պատրաստքեամբ ի խնիր
ելաներ իրին հասելոյ: Կոստանդիոս Կայսր՝ Օգիա-
կան եւ թիկունք լիներ աշխարհին հայոց: Մանա-
ւանդ զի զուխտն յիշեալ զդաւանցն կուելոց զերդ-
մանցն հաստատքեան, միջնորդուրեամբ ի մեջ
Կայսերն Կոստանդիանոսի եւ ի մեջ քագաւորին
հայոց՝ Տրդատայ եղեալ եր^{1:}:

Արշակ թագաւորը նոյնպէս պատգամաւոր կը
զրկէ առ Վաղէս Կայսր . Ապա վասն խաղաղու-
րեան ուխտին միաբանուրեան դաշինն որ եր աշ-
խարհին Հայոց ընդ կայսրն Յունաց, դեպ եղեւ
առամել անդր կազմուրեամբ մեծաւ արքային Հա-
յոց զի իննենին մեծ Կարողիկոսն Հայոց (Ներսէս)
երբիցէ ի մեջ Կայսերն եւ ի մեջ իւրեանց զուխտն
հատանուրեան եւ խաղաղուրեան նորոգեսցեն^{2:}:

Յայտնի է թէ ուխտ եւ դաշինք որ պիտի

¹ Փ. Բիւզ. Դպր. Դ. Գլ. Խ. Էջ 53. Տպ. Վ. Կուետ. 1879:

² Անդ, Դպր. Դ. Էջ 84.

նորոգուէին , Տրդատայ եւ Կոստանդիանոսի կռած
հին դաշինքն էր : Եւ որովհետեւ Կաթողիկոս մը
միջնորդ կ'ըլլայ այս նորոգման , ուստի վերի կտո-
րին մէջ եղող միջնորդութեան բառը , որ անիմա-
նալի կը մնայ , հաւանականաբար կը նշանակէ
միջնորդուրեամբ Գրիգորի Հայրապետի:

Գ. ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ , ազնուականաց դա-
սակարգէն , Յունաստան ճամբորգած և խորունկ
ուսմունք առած , և Վահան Մամիկոնեան Մարգ-
պանին առջեւ մեծ շնորհ դտած ու Վահաց ա-
ռաջնորդ կարգուած էր , և անոր առաջարկովը
զրեց իր Հայոց պատմութիւնը (384է մինչեւ 485):
Առ հասարակ մեծ քննադատները զինքը
կը գտնեն կատարելապէս ճշմարտախօս և արժա-
նահաւատ :

Արդ Ղազար Փարպեցւոյ համար Ազաթանգե-
ղոսի պատմութիւնը արժանի է ամէն վատահու-
թեան . Սկիզբն առաջին գրոց պատմուրեան Հա-
յոց, որում սկիզբն արարեալ պատմեաց ՍՏՈՒԳԻԻ
այրն երանելի Ագարանգեղոս: Քիչ վերջը . Զոր
յարմարապէս պատմեալ ծանոյց մեզ երանելին Ա-
զարանգեղոս , այր բանիբուն զիտուրեամբ եւ լի
ամենայն իրահանգիւ , ՍՏՈՒԳ.Ա.Բ.Ա.Ն: Եւ Հայոց
դարձին նկատմամբ պղտիկ համառօտութիւն մը
ընելէ վերջը , այսպէս կը կնքէ իր խօսքը . Զայս
ամենայն , եւս առաւել բան զոյն զիտուրիւն , յիւ-

րում ՀԱՍՏԱՏՈՒՆ եւ ԱՆՄԽԱԼ կարգաւորութեան՝
պատմեաց մեզ երանելի այրն Ասուծոյ Ազարանգե-
ղոս։¹

Ուրեմն Ղաղարայ Փարագեցւոյ համար Ազա-
թանգեղոսի պատմութիւնը, ըստ ամենայն մա-
սանց, գոնէ՛ յէականին, ստոյգ է եւ արժանա-
հաւատ։ ուստի եւ հետեւաբար ի Հռոմ ճանապար-
հորդութիւնը։

Դ. ԵՊԻԾԵ եպիսկոպոս, ականատես և հիա-
նալի պատմող Վարդանանց անմոռաց պատերազ-
մին, կը պատմէ թէ այս պատերազմը գեռ չսկը-
սած, Հայք յերկիրն արեւմտից պատգամաւոր մը
զրկեցին ճեղով² առ Թէոդոս Բ. Փոքր՝ Կայսր
(408—440), խնդրել ի նմանէ օգնականութիւն
սատարութեան ընդգէմ Պարսից։ Այս պատգամա-
ւորը մեծ նախարարներէն մէկն էր, Գնունիանց
առնմէն։ Առամ։ Եղիշէ կը զնէ Հայոց զրած աղեր-
սանաց թուղթին (հրովարտակին) պատճէնը³։ Ա-
սոր մէջ կը յիշեցնեն Թէոդոսի թէ՛ Հայերն ունին
զանուու յիշատակարանն զառ աֆինի նախնեացն

¹ Յառաջաբան, էջ 4—7, Տպ. Վենետ. 1873,

² Ղ. Փարագեցի կ'ըսէ թէ այս պատգամաւորներն էին
Վահան իշխանն Ամատունեաց, Հմայեակ եղբայր երանելի
դորավարին Հայոց Վարդանայ և երանելի Մերհուժան Արծ-
րունի։ Էջ 484—485 և 246—247։

³ Էջ 422, Տպ. Վենետ. 1864։

ձերոց (Հռոմայեցւոց), որոնք Եւրոպայէն անցնեա-
լով տիրեցին նաեւ Ասխացւոց կողմանցն և յայնի-
չափ մեծ իշխանութեան, դաստակեց մեծ եւ սի-
րելի գնայոց աշխարհի անուանելին։ Ասոր վրայ
անմիջապէս կը յաւելու սա հետեւալ նշանաւոր
խօսքերը։

Վասն որոյ եւ նախնին մեր Տրդափիոս յիշե-
լով զառաջին սերն ձեր, որ ի տպայութեան փա-
խուցեալ ի հայրապան մարդախողխող հօրեղբար-
ցըն իւրոց, ապրեալ սեաւ յերկրիդ Յունաց եւ ի
ձենջ քագաւորեալ տիրէր հայրենի աշխարհիս,
սոյնպէս եւ զիաւասն որ ի Քրիստոս՝ ընկալեալի
սուրբ Եպիսկոպոսապետին Հռոմայ, լուսաւորեաց
վիստարային կողմանս հիւսիսոյ։

Եղիշէի այս վկայութիւնը՝ յոյժ թանկազին
եւ կատարելապէս վճռական է. կարծես Ագաթան-
գեղոսի համառօտութիւնն է, այնքան ապահով
կերպով կը հաստատէ, կը հաւաստէ, կը հաւա-
տարմացնէ զայն։ Եւ Եղիշէ կը զրէր զայս Հայոց
ամենալուսաւորեալ մէկ ժամանակը, երբ մատե-
նագրական խոյզն, յոյզն ու կորով իրենց գագաթ-
նակէտին հասած էին, որու պանծալի օրինակ է
նոյն ինքն Եղիշէի այդ փոքրիկ, ոսկեղինիկ եր-
կասիրութիւնը՝ արժանի ամենամեծ պատմաբան-
ներու մատենից քով դասուելու։ Եւ պէտք է զի-
տել որ Եղիշէ չէ բուն վկայողը, այլ անոր հետ ամ-
բողջ կղերականութիւնը, նախարարք, աւագանին
և Հայոց աշխարհ, որոնք գրեցին այդ հրովարտակը։

Եղիշէ շարունակելով այս պատմութիւնը կը գրէ . Եւ իբրեւ յանդիման եղեն մեծի քագաւորին եւ ընթեցան զգիր պաղատանաց Հայոց աշխարհին եւ զիշատակարանն նախնեացն, քագում մատեանք ի մեջ եկեալ ընթեցան, որ զնոյն ուժս հաստատութեան ի ներքս գտանիին:

Ահա նոր լոյս, նոր հաւասարիք, վճռական եւ անընդգիմակաց . Աղաթանգեղոս կը հաստատուի նաեւ Հռոմայ արքանական գիւտանին մէջ պահուած հին յիշատակարաններէն (documents) եւ քազում մատեաններէն: Եւ այս ո՛չ միայն դաշնաներուն, այլ եւ ի Հռոմ ձանապարհորդութեան հաստատութիւնն է, այն ուղղափառ հաւաքին զոր Տրդատ Գրիգորի հետ Հռոմ գացած ատեն ընդունեցաւ ի Ա. Եպիսկոպոսապետէն Հռոմայ՝ Սեղբեսորոսէ:

Ե. ԽՈՐԵՆԱՑԻ, թէեւ յետսագոյն պատմիք բայց իր համառօտութեամբ վճռատու, կորովի եւ քազմանմուտ . և մօտաւոր դէպքերու համար անկամկած է, մանաւանդ որ այս ժամանակներու արդէն ծանօթ դէպքերը մասնաւոր զգուշութեամբ պրագտած, քննած եւ — անշուշտ իր երկար համբորդութեան միջոցին ի Յունաստան, ի Հռոմ եւ ի Բիւզանդիոն — արտաքին պատմիչները եւ դիւնաները ուսումնասիրելէ վերջը միայն աւանդած է, ուստի եւ արժանահաւատ յէականին, ինչպէս

Թիգը կ'ըսէ . Բայց որ ինչ եւ ի քագաւորութեանն Տրդատայ... ոչ նեզգութեամբ եւ անզգութարար վրիպեալ, եւ ոչ կամաւոր սխալանօֆ ի սմա յարմարեալ բան, այլ որ ինչ ի յիշատակաց դիւնագիր մատեանիցն Յունաց, եւն¹:

Ուստի Խորենացւոյն մի քանի վկայութիւնները յառաջ բերենք :

ա. Ընդ նոյն աւուրս լինին հարսանիք եւ Մախիմինայ դսեւրն Դիոկլետիանոսի ի Նիկոմիդայ, վեսայանալով նմա Կոստանդիանոսի Կեսարի, որդւոյ Կոստայ քագաւորին Հռոմայ... Այս Կոստանդիանոս բարեկամացեալ ի հարսանիսն ընդ Տրդատ մեր քագաւորի²:

Տրդատայ բարեկամութիւնը Կոստանդիանոսի հետ՝ աւելի կանուխ ժամանակի պէտք է վերագրուի, ինչպէս վերը ակնարկեցինք: Խորենացին հոս կը յաւելու թէ զԿոստանդիանոսը Դիոկլետիանոս զրած ըլլայ իր հօրը յաջորդ . ապա կը յիշէ այս Մաքամինայ կնոջը խրատով անոր հանած հալածանքը . ապա եղեկաննդական բորոտութիւնը, արիոլական կախարդներն ու մարիսկեան բժիշկները, Յաղագո որոյ լիեաց առ Տրդատ՝ առափել նմա դիւրս ի Պարսից եւ ի Հնդկաց. տղայոց ջերմ արխինովը լոգանալու առաջարկը, զոր սոսկալով կը մերժէ Կոստանդիանոս՝ լսելով մանկանց լալիւնը, մարց կականմունքը . ապա Ագաուծոյ զթու-

¹ Խոր., Գիլքք Բ. ՀԵ. (Տպ. Վ. Ենետ, 1865):

² Անդ ԶԳ:

Թեամբը կը բուժուի Ս. Սեղբեստրոսէն։ Ասոնք
բոյոր անվաւերական դէպքեր են, զորոնք արտա-
քին հին պատմիչներէն ոմանք ալ իւրացուցած
էն։ ուստի Խորենացին իրօք տեսած է զա-
նոնք։

բ. Ընդ հանգչելն Շապիոյ արքայի Պարսից
ի պատերազման, եւ ի զնալն Տրդատայ ի Հռոմ
առ սուրբն Կոստանդիանոս, պարապ առեալ
Խորհրդոց Շապիոյ, նիւրէ չարիս ի վերայ մերոյ
աշխարհիս. բողեալ զիիւսիսայինսն ամենայն ե-
լանելի Հայս, ժամ դնէ եւ իւր զալ Արեօֆ ի միւս
կողմանէ... Եւ այն ինչ ընդհուպ եկեալ մեծին
Տրդատայ յարեւմից, եւ լուեալ զայս ամե-
նայն...¹։

գ. Տրդատ յարձակած ու յաղթած էր զիիւ-
սիսայինսն ամենայն. բայց շատ մարդ կորսնցու-
ցած ըլլալով Աղուանից պատերազմին մէջ, զան-
գիտեաց ինքեամբ յատուկ մարտնչել ընդ Շապիոյ
մինչեւ եհաս բազմութիւն զօրուն Հռոմայեցոց,
Կոստանդիանոսի բանակը, — առաջին և անմիջա-
կան արդիւնք զինակցութեան դաշանցը։ Շապուհ
աղաչեաց զիոսանդիանոս զլաղըողն՝ խնդրել
զհաւութիւն։²

դ. Յայնմամ հասանէ հրովարտակ ինքնակա-
լին Կոստանդիանոսի առ մեր արքայն Տրդատ զի-
զուրբն Գրիգոր առեալ ընդ իւր ի ժողովն (Նի-

¹ Անդ. Զէ։
² Անդ. Զէ։

Ջիայ) երբիցի. զոր ո'չ առ յանձն Տրդատ, քանզի
լսած էր որ Շապուհ խնամացած էր Հնդկաց թագա-
ւորին և արեւելեան Խաքանայ հետ, ի կասկածի
եղեալ զի մի՛ արդիօֆ պայմանին սիցէ ըս սո-
վորութեան, վասն այնորիկ ոչ երող առանց իւր
զաշխարհին¹։

կը տեսնուի թէ Կոստանդիանոս կայսրը վարժ
է Տրդատն ու Գրիգորը անբաժան տեսնելու, եւ
ի միասին ճամբորդող։ Բայց աս անգամ ոչ Տրդատ
հին ապահովութիւնն ունէր ուխտալրուժ Սասան-
եանին վրայ, և ոչ Գրիգոր հին եռանդը ճամբոր-
դութեան։ Տրդատ չուզեց, փորձն առած ըլլալով,
այս անգամ առանց իւր թողուլ զՀայաստան։ Եւ
Գրիգոր ձեռք բերած ըլլալով Ս. Քահանայապե-
տէն իր հոգեւոր իշխանութեան հաստատութիւնը
այս անգամ խորին խոնարհութեամբ խորշեցաւ
մի՛ գուցէ իր նախապէս տեսած մեծամեծ պա-
տիւներն իր խոստովանողութեան կրկին նորոգ-
տիւն, աս անգամ տիեզերական ժողովոյ մը Հայ-
քապետաց կողմանէ։ Դրկեցին միայն զԱրիստակէս,
և ասոր ստորագրութեան կը վկայեն արտօքին
պատմագիրներ և նիկիոյ ժողովոյն արձանագրու-
թիւնները։

ե. Տրդատայ առ Աստուած փոխուելէն վերջ
337ին ժամանակները, Հայք պատգամաւոր կը
զրկեն Կոստանդիոս կայսեր, որ Խոսրով Բ. ը (իբր
337—342) իրենց թագաւոր պատկէ։ Վրթանէս իր

¹ Անդ. Զթ,

թղթին մէջ կ'ըսէ . Յուժ շիցի մեզ պայման ուխտի հօրն ք Կոստանդիանոսի, որ առ մերում քաղաւորին Տրդատայ, եւ մի՛ տացես զաւսարհն ք Պարսից անուասուածից, այլ օգնեսցես մեզ զօրօք քաղաւորեցուցանել զորդի Տրդատայ զիսուրով¹ :

Ը.

Յայս վայր մեր պատմաբաններէն մի քանիին յառաջբերումները, որոնք ըստ մեզ համոզիչ եւ վճռական են . արդ քանի մը խորհրդածութիւններ ընենք, եղբակացութիւններու յանգինք :

1. Նախ ընդհանրապէս սկզաք է խոստովա-

1 Խոր. Գ. Ե:

Հոս կը կցենք Կոստանդիանոս Կայսեր մէկ վճիռը զոր Հ. Ակտիչ Աւգերեան, իմաստուն պատմաբան և քննադատ, յտուած կը բերէ (Ախակատար Վարք Սրբոց Հ. Գ. էջ 479):

«Ի դատաստանական-գրոց Կոստանդիանոսի Կայսեր, իտիտղոսն ռոճկաց և հարկաց (Դիրք ԺԱ. Տ. 1).

«Ինձնակալ Կոստանդիանոս Աւգոստոս առ Պրոկլիանոս (Հազարապետ արքունի): Բաց յատինի իրաց եւ ի կարողիկ եկեղեցեաց եւ ի տանէ պայծառայիշատակ Եւսեբիոսի որ երեմն նիւպատոսն եր եւ մազիսրոս այրումիոյ, եւ Արտակայ (Կամ Արշակունոյ) Հայոց արքայի, ո՞չ ո՛վ այլ ի մերսէ երամանէ օճանդակեսցի զլիաւոր սատարութեամբ բնանեկան բնչից:»

Կը գիտէ Տեղինակը ընտանեկան կարգը յորում ոյտ վճիռը կը միշէ մեր ողգին անունը «իրեւ զիւրս բնանին եւ զմերիմս» իմանալով որպէս երեւի, զ հեւրսն արշակունիոսի տանէ Տրդատայ Արքայի զոր կոչէ պարզապէս Արսա՛չէ (Arsaces) որ է Արշակ կամ Արշակունի:

Կիլ որ Քննադատութիւնը՝ որքան ալ խիստ եւ մանրախոյզ ըլլայ, չի կրնար մինչեւ ցարդ պատմուած դէպքերուն, որոնց հիմն է Ազաթանգեղոս, Էական մասերը ուրանալ, իրբ մտացածին եւ յերիւրեալ . անոնք պատմական ստուգութիւն են . Հայ պատմութեան ամենէն առաջին, ամենէն լուրջ, հեղինակաւոր ու մեծ քննադատը, հանձնարաւոր Գաթըրձեան, այս մասին հիմնական վճիռը արձակած է արդէն՝ իննեւտասաներորդ գարուկէսին . Ուշափ եւ խիստ եւս այն բանադատութիւն իցէ, որ ցայս վայր յանդգնիցի յառաջեն (այսինքն նորանշան զարմանալեաց մի քանին մերժելու), սակայն աստի յառաջ չիւսի խաղալ, այսինքն ընդ Երկրորդական ինչ հանգանանաց զեական մասունս պատմութեան դարձին Հայոց ջնջել: ¹ Իսկ ի Հայոմ ուղեւորութեան մասին նոյն հոյակապ և սրատես արծուակն պատմաբանը ու բանադատը սապէս վճռած է . Վասն Երկրորդ հանապարհութեան նորա (Դրիգորի) այսինքն ի Հոռոմ կոյս ընդ Տրդատայ, Զիք ինչ ՈՒՍՏԵՅ ՀԱԿԱՌԱԿՈՒԹԻՒՆ: ²

2. Եւ յիրաւի: Ինչպէս վերը մասնաւորապէս շեշտեցինք, Ազաթանգեղոս այս պարագայիս մէջ չուզեց և չիրցաւ խարել հայ ազգը: Ինքը այս պատմութիւնը յերիւրելու մասնաւոր գիտում մը չէր կրնար ունենալ . անոր՝ ապագային մէջ, եւ

¹ Տիեզ. Պատ. Բ. էջ 477:

² Անդ, էջ 479:

կեղեցական ծանր հետեւութիւնները դեռ բնաւ խնդրոյ առարկայ եղած չըլլալով, չէին կրնար զինքը մղել այսքան մտացածին ցնորք մի յերիւրելու : Ընդհանուր եկեղեցւոյ հետ անկեղծօրէն կը հաւտացուէր Հռոմայ Քահանայապետներուն Գլխաւորութեան, որ Հայ Եկեղեցւոյ համար ալ սոյզ էր արդէն, առանց այս ճամբորդութեան ալ : — Նոյնպէս չէր կրնար խարել, քանի որ սոյզ աղբիւրներէ կը քաղէր իր պատմած զէպքերը, ինչպէս վերը ըսինք : Եւ ի՞նչպէս պիտի յանդգնէր յերիւրելու, քանի որ զրեթէ ժամանակակից, զիտակից և ուսեալ ու նախանձախլնդիր համայնքի մը համար կը գրէր, և ականատեսներու գրուածները կը գործածէր, գրուածներ՝ որոնք իրմէն զատ ծանօթ էին նաև ամենուն : Աշխարհի, հայ և հոռմէական աշխարհի առջեւ գործուած հանրածանօթ դէպք մը կը պատմէր, Քահանայապետներու, Կայսրներու անուններ, ուխտեր, գաշինքներ յիշելով, Կ'ենթարկէր զինքը աշխարհի զատաստանին :

3. Իր պատմածին մի մասը, դաշինքը, զոր Տրդատ կոնց Կոստանդիանոսի հետ¹, քանի որ ամենասատոյդ է, միւս մասը, որ անոր զլխաւոր պատմառը, հիմք, շարժառիթն է, այս է՝ ճամբորդութիւնը, ի՞նչպէս կրնայ կասկածելի նկատուիլ :

¹ Միանգամ ընդ միշտ կ'ըսենք թէ բնաւ չենք ուզեր ոչ իսկ ակնարկել թուլի դաշանց կոչուած անվաւերական յերիւրուածին :

Եթէ զարդարած է, զարդարանքը՝ զէականը չի փոխեր : Ճշմարտապատումն և անաշառն Տակիտոսիր անմրցելի վրձինի հարուածներով որքան անմահ զարդարանքներ դրած է իր ստուգապատում պատմութեանց և տարեգրութեանց մէջ : Նոյնպէս և ուրիշ շատեր : Պատմութիւնը՝ գեղեցիկ գպրութեանց կարգէն է : Եթէ իր առաւելաբանութեանց մէջ կայ դարովելի բան մը, դարովենք, բայց ատիկա չի կրնար հիմնականը՝ խախտել ոչնչացնել :

4. Մեր ամենէն հին, Ագաթանզեղոսի ժամանակակից, ամենէն անկեղծ ու լուրջ պատմիչներն իրեւ անկատկած ընդունած են Ագաթանզեղոսի պատմածները այս ճամբորդութեան ու դաշանց մասին, ըստ բերելոյ պարագայից՝ ոմանք միայն դաշինքը, ոմանք երկուքը միանգամայն կը յիշեն : Ամբողջ ազգն ու կղերը, իր մտաւորականաց հետ, զանոնք ընդունած է՝ ո՛չ միայն իրը վստահելի և ճշմարիտ, այլ իրենց նեղութեանց մէջ նիւթական միծ օգնութիւններ խնդրելու համար կայսրերու կը յիշեցնեն այս գէպքերը : Ասոնք ամէնքը խարուեցան, խաբեցին . . . Օ՛ն անդր :

5. Եւ սակայն այս կայսրերը, Կոստանդիանոսի որդին Կոստանդիոս, Թէոդոս Փոքը եւն . կ'ընդունին այս գէպքերու ճշմարտութիւնը : Նոյն իսկ կայսերական դիւաններու փոշոտած մազագաթները, յիշատակարանները, բազում մատեանները կը հաւաստեն, կը հաստատեն ասոնց ճշմարտութիւնը, ստուգութիւնը :

6. Արիստակէսի Նիկիոյ տիեզերական ժողովին զրկուիլը ամենաստոյդ է, և կ'ապացուցուի նոյն ժողովոյ արձանագրութիւններէն։ Եպիսկոպոսաց ցանկին յոյն, հռոմայեցի և հայ օրինակները յականէ յանուանէ ունին զԱրիստակէսի ի Հայոց մեծաց։ Ուրիշ հայ եպիսկոպոս մըն ալ կայ այս ցանկին մէջ, կ'ըսէ Գաթըրճեան, Արսափիոս Ծոփաց, որ թերեւս ըլլայ Արսուկէս, Գրիգորի յառաջաւուն եպիսկոպոսներէն մին, որոնց անունները մի ըստ միոջէ կը յիշատակէ Հայոց դարձին պատմութեան մատեամը։ Արդ, Ազաթանգեղոս, Հռոմայ ճամբորդութենէն անմիջապէս վերջը կը պատմէ Արիստակէսին ի Նիկիա առաքումը, բնական յաջորդութեամբ և միեւնոյն ոճով և հիւսուածով։ Աս ալ անդիմաղրելի փաստ մըն է իր ճշմարտախօսութեան յէականս։

7. Արտաքին պատմիչներու լոռութիւնը չի կըրանար ջնջել գէպքը։ լոռութիւնը, եթէ երբեք կատարեալ ևս ըլլար, բացասական է։ այսքան հիմնաւոր զրականը չկրնար ոչնչայնել։ Անոնց համար մեծ նշանակութիւն մը չունէր այս գէպքը։ և անոնք արդէն զիրենք շահագրգոռող մեծամեծ գէպքեր անգամ զանց ըրած են, բայց ասոր համար այն դէպքերը չեն ոչնչանար։ Ահագին կայսրութեան մը ամենամեծ գէպքերը արձանագրելու հաղիւ կը բաւէին։ Քննադատութեան սկզբունք է՝ Ժիստականով դրականը չի զնօտիր։ Արտաքին պատմիչները չեն աւանդած երրայեցւոց և նոյն

իսկ Քրիստոսի և Առաքելոց պատմութեան ամենամեծ և մարդկութեան համար զերաստիճան կարեւորութիւն ունեցող մանրամասնութիւնները։ սակայն և այնպէս ասոնք ամենասոյզ են։ Եթէ Մաքսիմինոս Դայայի դէմ Հայոց տուած պատերազմն ու տարած յաղթանակը Եւսեբիոս ըստ գիւղաց իմն իբր միջանկեալ պատմած չըլլար և Հայք միայն զայն գրած ըլլային, ուրեմն այն գէպքը ասոր համար անհաւանական կամ տարակուսական պիտի սեպուէր։ Ասանկ յոռած ո'քան մնձամեծ գէպքեր կան, որոնք սակայն ստոյգ են և ուրիշներէն լոռուած ըլլալնին ընաւ փաստ մը չի կազմեր ի հակառակն։ Յովսեպոս չի զրեր, օ. հ. մոգերու և Բեթղինէմիւ կոտորածին պատմութիւնը, Հերովդէսի վրայ ընդ երկար զրելով հանդերձ։ —Եւսեբիոս, որ Ս. Հեղինեայ վարքը զրեց, բան չըսեր անոր Ս. Խաչը գտնելուն վրայօք։ — Ղազար Փարպեցի, որ Վարդանանց լիակատար պատմութիւնը կ'աւանդէ, բոլորովին կը լոէ մողպետին գարձը, որ Եղիշէի սքանչելի պատմութեան ամենահիանալի զրուազներէն մին կը կազմէ, եւն։ են։ Ուրեմն այս տեսակ լոռութիւններու համար պիտի մերժենք այս գէպքերուն իրականութիւնը։ Բնա՛ւ, ամենեւին ո՛չ։

8. Այսու հանդերձ արտաքին պատմիչները բոլորովին անծանօթ չեն այս հոչակաւոր եղելութեանց։ Հայոց դարձին, որ կը բովանդակէ յինքեան նաև զմեզ զրագեցնող անոր մէկ զլիսաւոր

գէպքը, Սոզոմենոս և Եւսեբիոս, թէեւ իրրեւ միշանկեալ, սակայն իբր ճշմարիտ կը պատմեն այս եղելութիւնները իրենց եկեղեցական պատմութեան մէջ: Կը միաբանին Հայոց դարձին ժամանակին վրայ (303—310), անձանց վրայ, թէ՝ թագաւոր, զօրք և ժողովուրդ քրիստոնեայ եղան, եւ՝ ասուածանեան իմն սխանչելեօք: Նոյնպէս Առտիկոս Հայրապետ, ի սկզբան Ե. դարու, կը յիշէ զԱ. Դրիգոր իբր ծանօթ: Նոյնպէս մեծ կարեւորութիւն ունի նաև Արտիթեայ եպիսկոպոսի վկայութիւնը, Խոր. Բ. Գլ. Զ.¹

9. Զի զօրեր նոյնպէս առարկել թէ Կոստանդիիսնոս առհասարակ կը գտնուէր հիւսիսային Եւ-

¹ Տես Գաղըրձ. Բ. Էջ 477—478.— Խորենացւոյն այն գլուխն տիտղոսն այս է: «Յ Այտարարութիւն սակաւույ սնընդիւսն եւ վարուց Դրիգորի է: որդւոն, ի թրթյուն Արտիթեայ եպիսկոպոսի, որ վասն հարցման Մարկոսի միայնաւորի ի Յագռոննենի»:

— Զարմանալի բան է որ Հառոմայ մօտ Սապինայի Առքականին լեռան վրայ, որու յիշատակութիւնը կայ Խորենացւոյն մէջ (Բ. Գլ. ԶԳ.), շատ հին արբայրանի մը մէջ մատուռ մը կը գտնուի, որու մէջ որմանկար մը կայ, նոյնպէս շատ հին, որ կը պատկերացնէ Ս. Դրիգոր Լուսաւորչի ողջագուրութիւնը Ա. Սեղբեսարոս Քահանայագետին հետ:

— Պէտք է նաև յիշենք Գաթթը ճեւանի մէկ ուսուի եղբակացութեանը որ կ'ըսէ. «Ճշդիւ ի նիմին ամի պատմէ Եւսեբիոս (Վարք Կոստանդիանոսի Ա. ԽԳ.) օսարականց քազմաց զայ առ Կոստանդիանու ի Հռոմ եւ լինել ի նմոնէ մեծապարզեւ: Անդ. Էջ 479) Զայ իբր Ֆրդ գիտողութիւն կը յիշատակէ նաև Տաշեան, Էջ 476:

բոպիոյ մէջ եւ ոչ յիտալիա: Նախ պէտք է գիտել թէ այն ժամանակները, թէեւ ուղեւորութիւններ չելն կրնար այնչափ արագօրէն կատարուիլ՝ ինչպէս հիմա, սակայն և այնպէս հռոմէական պետութեան մէջ ճամբանները շատ կանոնաւոր էին, ամենամեծ կարեւորութիւն կը տրուէր անոնց, որ սալայատակ կը շինուէին և անոնց այժմեան մնացորդները կը գարմացնեն տեսնողները: Որով, մասնաւանդ կայսերք, շատ զիւրութեամբ կը ճամբորգէին, և կարծուածէն շատ աւելի զիւրութեամբ և արագութեամբ կը տեղափոխուէին: Պատմութիւնը ասոր հազարաւոր փաստեր կու տայ մեզ, մասնաւանդ Կոստանդիանոսի օրով: Անոր համար կայսեր այս ինչ տարիններու մէջ ի Գաղղիա գըտնուիլը ապացուցուելով, չի հետեւիր թէ նա նոյն տարիններու մէջ զացած չըլլայ յիտալիա, թէեւ պատմինները զայդ չիշատակեն: Յայտնի է որ Կոստանդիանոս միշտ շարժման մէջ էր, եւ կայծակի պէս կը հասնէր ամէն տեղ: Նիկոմիդիայէն իր հօրը քով վախչելուն, Գերմաններուն վրայ արշաւելուն, Մաքսենտիոսի վրայ յարձակելուն, Լիկիանոսի վրայ արծուոյ պէս խոյանալուն եւն զէպքերը զայս կը հաստատեն: Ստոյգ է որ Կոստանդիանոս 313ին Փոսնկաց զէմ պատերազմեցաւ բայց Մարտէն մինչեւ Յուլիս: Նոյնպէս 314ին Լիկիանոսի զէմ: բայց Սեպտեմբերէն մինչեւ Նոյեմբերը: Իր պատերազմի տարիններուն մէջ ալ երկար պարապոյ ամիսներ ունէր: Նա մանաւանդ որ այ-

լուստ ի պատմութենէ կը սառւգուի եւս որ Կոստանդիանոս ի Հռոմ կը գտնուէր՝ Ս. Սեղբեստրոսի քով, հաեւ 315, 318 եւ 319 տարիներուն մէջ եւ գեռ ուրիշ տարիներ ալ¹: Սակայն գերահզակն Գաթըրձեան աւելի կը նախագասէ 312 տարին այս մեր երկուց տերանց՝ Գրիգորի եւ Տըրդատայ ի Հռոմ ճամբորգութեան համար: Որպէս եւ իցէ, ճիշդ տարուան եւ ամսուան որոշումը չի կրնար ճշգուիլ՝ եւ այն էական ալ չէ. բաւական է որ դէպքը ստոյգ եւ անժխտելի է: Մեծամեծ դէպքերու ժամանակագրութիւնը, ո՛չ միայն հին, այլ եւ նորագոյն ժամանակաց, անորոշ կը տատանին ստէպ: դէպքերը սակայն չեն մերժուիր:

թ.

Մերազնէից մէջ ամէն լուրջ պատմաբաններ ու քննադատներ իրր ստոյգ կամ գոնէ իրր շատ ճշմարտանման ու հաւանական դէպք մը կ'ընդունին այդ ուղեւորութիւնն ի Հռոմ: Քանի մը մէջ բերումներ պիտի ընենք, բայց կարի համառօտակի:

Ա. Ասոնց գլխաւորն՝ իրր ճոխութիւն եղական, է անտարակոյս մեծն Գաթըրձեան, աննման պատմաբան եւ ազգիս մէջ առաջին եւ առաջնակարգ քննադատ անքննադատելի:

Ուստի Գաթըրձեան ի մէջ այլոց կը գրէ հե-

¹ Գաթըրձ. Բ. էջ 479:

տեւեալը. «Վասն երկրորդ՝ նանապարհորդութեան նորա (Գրիգորի), այսինքն ի Հռոմ կոյս ընդ Տըդատայ, չի՞ ինչ ուստե՛ հակառակութիւն. կարգ ժամանակացն որպէս ինչ Արքանցեղեան մատեանն ընծայէ, բազ իսկ պատօննե ընթացից ժամանակագրութեան, զի մինչեւ յամի 324՝ հարկ էր անզանել յարեւմուս վասն զկայոր Կոստանդիանոս գտանելոյ: Յայս ի բուականաց անսի օրինացն Կոստանդիանու և՛ քե էր նա ի Հռոմ առ Սեղբեստրոսիւ յամի 315, 318 եւ 319 (յետ ընդմիջելոյ տարւոյն) եւ յայլ եւս ինչ յամս»¹: Յետոյ կը յիշէ մի առ մի այն ցոյցերն որոնց վրայ մենք ցարդ ճառեցինք:

Բ. Մեծն Ալիշան նոյնպէս բացէ ի բաց եւ իրր պատմական սառւգութիւն կ'ընդունի այս դէպքը.

«Մի յերեւելի դիպաց պատմութեան մերոյ եւ նշանաւոր գործոց յամենայնի բաջանանն Տըդատայ, և երբ նորա ի Հռովմ, որ եւ աներկբայ մնայ մտադիւր բննութեան, ի բօրափելին զանինեղեդ կարծիս եւ զբանս ի նոյն հարեալս եւ զեադիազ-փանս սայօդ բղբոյն դաշտնց»²:

«Բանի ինչ Զենովիայ զեպիսկոպոսաց հրաւիրելոց ի Հայս, պատանելոց Ս. Գրիգորի ի դարձի նորա ի Հռովմայ, եւ աւանդութիւն բերելոյ ուրա անսի պատօնեալս եկեղեցւոյ, վկայութիւն

¹ Տիեզ. Պատ. Բ. 476—480.

² Այրարատ, էջ 386:

Ազարանգեղեայ եւ համօրէն պատմաց, հաւասիք են ընկերանալոյ նորա (Ս. Գրիգորի Լուսաւորչի) արքային Հայոց, որ յամենայն կարեւոր դեպս եւ ի տեղիս առ իւր ուներ գրիգոր»¹:

Դ.—Հ. Յ. Տաշեան որ արդի քննադատութեան մէջ հեղինակութիւն մըն է, լրջօրէն կը պատճառաբանէ ու կ'ըսէ: «Բայց մեծ նշանակութիւն ունի մեզի համար Ազաթանգեղոսի այս հատուածը, ուր կը պատմուի թէ Տրդատ և Գրիգոր Հոռոմ գնացին Կոստանդիանոսի և Սեղբեատրոսի (լաւ եւո՛ Եւսեբիոսի) այցելութեան, եւ դաշնադրութիւն կնքուեցաւ Տրդատայ և Կոստանդիանոսի մէջ: Կութշմիտ «բոլորովին առասպելական» կը համարի այս կտորը, և «եթէ կայ հստ պատմական հիմն, կ'ըսէ, այն միայն կրնայ ըլլալ որ հնագոյն Տրդատայ մը Հոռոմ ըրած այցելութիւնը առ Ներոնիւ (66 Ն. Ք.) աղօտ կերպով յիշատակուած է հոս»:— Սակայն ճշդիւ քննելով կը գանձնէ որ 1. Հայք եւ Հոռոմայեցիք 312ին պատերազմ ունեցան. ուստի և անհրաժեշտ էր որ հին բարեկամական դիրքը նորոգուէր դաւամբ մը: 2. Թէ իրօք դաշինք դրուեցաւ. ստոյգ է»: Հոս Հ. Տաշեան կը յիշատակէ Վրթանիսի առ Կոստանդիոս (Խոր. Գ. Գլ. Ե.) [եւ Հայոց առ թէողոս Բ. (Եղիշէ) գրած թուղթերը, եւ կը յաւելու. «Հայք կը յիշեցնէն նաեւ թէ իրենք «զհաւատսն որ ի Քրիստոս՝ ընկալեալ ի սուրբ Եպիս-

¹ Անդ:

կոպոսապետէն Հոռոմայ», որով կը հաստատուի նաև այն պարագան թէ Ս. Գրիգոր ալ Տրդատայ հետ էր: Նկատելով Հայոց այս նամակին պարագաները, այն յիշատակութիւնն անհերքելի կրուուան մը կ'ըլլայ այս խնդրոյս մէջ»: Տաշեան ևս կը յարէ հաւանականութեան ուրիշ փաստեր ալ, որոնց մենք ալ ցարդ ակնարկեցինք¹:

Դ. Զենք ուզեր յիշատակել երեւելի Զամանաններ, Աւգերեաններ, Յովիսաննեաններ, ևն ., ևն ., որոնք ամէնքը անկասկած ընդունած են այս զէպքը, մանաւանդ իբր փառք մը մեր ազդին: Կան շատեր նոյնիսկ բաժանեալ Հայոց մէջ, որոնք այս ճամբորգութիւնը բացարձակապէս առանց երկրայանաց կ'ընդունին, մինչեւ իսկ եջմիածնի Կաթողիկոսներ և Պատրիարքներ, — Տաթեւացին անգամ, — և բազմաթիւ պատմաբաններ :

Փ.

Սակայն եղան նաև ոմանք որ փորձեցին այս ճամբորգութիւնը կամ անսառյգ կամ անհաւանական և կամ մինչեւ իսկ մտացածին յերիւրուած մը նկատել, սոսկ հետեւողութեամբ Սղիլդինկ Բոլւանդեանին, որու դէմ մաքառեցաւ իր ժամանակին՝ հոչակաւոր պատմաբանն Զամէեան, — այլ մանաւանդ հետեւողութեամբ և ի սէր Կութշմիւ-

¹ Տաշեան, Ագաթ. էջ 144—146:

զի մը և նմանեաց գերմանականանալով։ Խիստ Գերաքննադասներ (Hypercritiques), իրր թէ անաշա՞ռ պարսաւազէններ, բայց զլխաւորաբար՝ Կաթողիկէութեան գանձերուն, ասպացոյցներուն, յայսնի ճշմարտութիւններուն գերաքննադասներ, որ հաւասար է ըսելու՝ Անտարամբաններ, Յամաններ, Ստափօսններ։ Քանզի յամենայն դէպս, ասոնց հեղինակութիւնը՝ իրենց փաստերուն չափէ։ Հունին ապացոյց, այլ պարզապէս՝ սուտ, ուրացում ու մերժում։

Պէտք է զիտնան սակայն որ Պատմութիւնը քմահաճոյից չենթարկուիր։ Ո՛չ, պատմութիւնը խաղալիկ չէ։ պատմութիւնը անզգոյշներուն, ազատամիտներուն, չարամիտներուն ճեռքը դիւրաթեք կաւ մը չէ՝ ուղուած ճեւը գրոշմելու համար, ինչպէս կ'ուղեն Արդիականք։ ո՛չ բնաւ։ — Պատմութիւնը անձեռնմխելի և անդրդուելի կոթող մըն է յաւիտենական, զոր անմիտ մերժումներու դիւրաբախ յարձակումները պիտի չկարենան շարժել։ և անոր ստորոտը պիտի փշրուին դժոխյային ու խելացնոր կիրքերու բոլոր ճիգերը։ Ս. Եկեղեցւոյ ստանանելու. «Յազգէ ազգ պատմեցից զնւմարտութիւն» (Սղմ. ԶԸ, 2)։ Իսկ մենք ո՛չ միայն հաւատոյ մասերուն պէտք է պատկառ ու պաշտպան կենանք, — այս յայտնի՛ է, — այլ նաև անոնց սատարող և պատմական Տռւեալներու չհակառակող, մանաւանդ անոնցմէ հաստատուող եղելութիւններու։ Ասոր հակառակ գործելլ ուրիշ

Պան չէ եթէ ոչ կջմիածնականաց ձեռքը յանօգուտոս և անապացոյց եւ՝ — առ նուազն, — մեղադրելի թեթեւութեամբ, զէնք մը տալ, իրենց անջատողական անիրաւ մոլորութեան ծառայող։ Քանզի, թէպէտեւ այս տեսակ ճշմարտութիւններուն ուրացումը, — նոյն իսկ եթէ դժբախտաբար Աստուծոյ տան ծառայողներէն ալ եղած ըլլայ, — չի կրնար մազնաչափ իսկ խախտել այն ճշմարտութիւնները, այսուհանզերձ, անշուշտ հերձուածողներն մեծապէս կը միսիթարուին կարենալով մատնահշել թէ իրենց այսպիսի անհիմն ժխտումները կը հաստատուին «նոյն իսկ Կարոլիկներու վկայութեամբ», ինչպէս վերջերս կը զրէր Հորոյ, ճիշդ այդ մեր նիւթին՝ նկատմամբ (Ժամանակ, թիւ 1628)։ Յիրաւի ցաւալի է այդ թեթեւամըսութիւնը, որով անուղղակի կերպով ծառայութիւն կը մատուցուի մոլորութեան, առանց բնաւ ծառայութիւն մը մատուցած ըլլալու պատմական քննադատութեան, ի հեծուկս նոյն իսկ պատմական ապացուցուած ստուգութեանց։

ՃԱ.

1. — Հ. Բ. Սարգսեան կ'ըսէ թէ Տրդատ ո՛չ թէ Հոռմ գնաց, այլ ի Կ. Պոլիս, գաշնադրութիւն կնքելու համար։ եւ թէ Ս. Գրիգոր բնաւ չընկերացաւ իրեն։ Առ այս՝ կ'ըսէ Հ. Տաշեան։ Երե Տրդատայ արեւմուտք երբալը կ'ընդունուի, մեծ

դժուարութիւն մը չկայ ընդունելու նաև որ Ա-
Գրիգոր ալ ընկերացած ըլլայ, բայ Ազարանգեղ-
եայ: Այս խնդիրն աւելի քննութեան կարօս է¹:
Ասոր պէտք է աւելցնել մանաւանդ Եղիշէի պէտ-
ճոխութիւն ունեցող հեղինակի մը խօսքերը, զորա-
վերեւ յիշեցինք: «Զիաւասն որ ի Քրիստո, ըն-
կալեալ ի Ա. Եպիսկոպոսապետքն Հռոմայ, որով
կը համատուի նաեւ այն պարագան քէ Ա. Գրիգոր
ալ Տրդատայ ինէ եր²:

2. Իսկ Հ. Յ. Աստուրեան աւելի յառաջ
կ'երթայ³ և այս ճամբորգութիւնը զրչի մէկ հար-
ռածով կը չքացնէ: Աւանդութիւնը, կ'ըսէ, Տրդա-
տայ եւ Լուսաւորչին նոյն իսկ Հռոմ ճամբորդել
կու տայ որ բնականապէս սոսկ զրոյց մը պէտք է
նկատուի, եթէ անոր մէջ Տրդատ Ա.ի Հռովմ ճամ-
բորդութեան արձագանգը չեմ ուզեր տեսնել:
Կութշմիդի խօսքերն են զրեթէ⁴: Մեզ կ'երեւի
թէ այս բացարձակ ժխառումը փոքր ինչ յանդր-
նութիւն է: տեղի կար զո՞նէ տաստամնելու: Բան-
զի այս խնդրոյս մէջ՝ հայ պատմագրի մը զիմացը՝
ոչ թէ աւանդութիւնը միայն, — որ ըստ ինքեան
ահազին փաստ մըն է, — այլ վաւերական հին հայ
պատմաբաններու բանակ մը կը կանգնի. և բոլոր
թեր ու դէմ փաստերը քաջ կշռելն վերջը, բնաւ

¹ Հանդ. Ա.մ. 4894, էջ 247:

² Տաշեան, Ագաթ. էջ 446:

³ Ք. Վ. եր. 266—269:

⁴ Տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 445:

Պարելի չեր հաստատել թէ այս ուղեւորութիւնը
պէտք մը, սոսկ զրոյց մը եղած ըլլայ, եւ այն
բնականապէս: Իսկ հեղինակին յառաջ բերած
պատճառաբանութիւնը՝ իր սոյն բացարձակ մեր-
ժումը ապացուցանել կարենալէն չա՛տ եւ չա՛տ
հեռու է: Էսել կ'ուզէ թէ Մաքումինոս Դայայի և
Ակիլինիոսի իրը կայսր զոյութիւնն իսկ՝ թոյլ չէր
առար Տրդատայ երթալ ի Հռոմ այսպիսի գաշնա-
կցութիւն մը կնքելու համար:

3. Պէտք է զիսել որ 312 նոյեմբերէն՝ նոյն
իսկ աւելի առաջ, — սկսելով, մինչեւ 314ի վեր-
ջերը, Կոստանդիանոս և Լիկինիոս կայսերը իրա-
գութ բարեկամ էին. ուստի Տրդատ այդ մըջոցին
Հռոմ երթալու և Կոստանդիանոսի հետ բարեկա-
մութիւն հաստատելու համար բնաւ երկիւզ մը չէր
կրնար ուսենալ Լիկինիոսէ. երկու ըին հետ ալ ե-
ղած կը սեպուէր թէ՛ բարեկամութիւնը եւ թէ՛
գաշինքը: Մանաւանդ որ Տրդատ շատոնց կը
ճանչնար զԼիկինիոս և շատ մտերիմ էր անոր, զո-
նէ — եթէ նոյն իսկ նա չէ նոյն անձն ընդ Լի-
կիանէս կոմսին որ զինքը սնոյց¹ — Ներսեն Արեաց
արքային դէմ կատարուած ճակատամարտէն ի վեր,
յորում Լիկիանոս և Տրդատ միասն զործեր էին
Դադերիոս Աւգոստոսի հետ: Լիկիանոս շատ վերջը
թշնամացաւ Տրդատայ հետ, այսինքն երբ թշնա-

¹ Հմմ. Տաշեան, Ագաթ. 428: Ակային պատճառաբա-
նութիւնը շատ համոզիչ չերեւար:

մացաւ. Կոստանդիանոսի հետ և սկսաւ քրիստոնեաները հալածել : Խորենացին կ'ըսէ .¹

«Եիկիանոս որ ըստ առակին թէ՝ ընձու անկարելի և զիսայտուցսն փոխել, եւ երովացւոյ ըգբիսութիւն, նոյնպէս մարդոյ ամպարօտի զբարսնաո ի հաւասն գտանի դրժող, եւ երկրորդ առքարեզործն իւր (Կոստանդիանոս) ապստամբ, ցանկասերս այս եւ գարեւելի ալեւոր՝ ներկուածոյ ունելով զիերս: Եւ իբրեւ լայտենցաւ դաւն եւ զիսաց թէ նմա լուռ ոչ լինի Կոստանդիանոս, ժողովեաց զօրս ընդդիմանալ պատերազմաւ: Եւ ցրացեալ ի սիրոյն Տրդատայ մեր քաջաւորի, ակնածեր ուրպէս արդարեւ ի թշնամոյ. վասն զի զիսկրթէ ատելի և արդարոյ ամենայն ամբարիւս:»

Իսկ Տրդատ իր այս ի Հռոմ ճամբարդութեանը համար Մաքսիմինոս Դայա խուժգուժ կայսրէն ընտաւ վախնալու կամ ակնածելու բան չունէր նախ որովհետեւ Տրդատ յաղթած էր անոր և կորակոր ամօթապարտ ետ մղած, ինչպէս կը հաւասատէ Եւսեբիոս. Երկրորդ՝ որովհետեւ Տրդատ իր պետութեան հիւսիսային մասերն ալ արդէն ասպահոված և 297էն — Ներսէնի պարտուելէն — ասովին տիրող ընդհանուր և նշանաւոր խաղաղութեան վրայ (որ 40 տարի տեւեց) կատարելապէս վստան նա մանաւանդ իր մի քանի ամսուան բացակայութեանը համար իր բոլոր սահմաններն ալ ստուաբրանակներով ամբացուցած ըլլալով, շատ համ-

¹ Բ. ԶԸ.

դարս արտով կրնար երթալ ի Հռոմ: Բաց աստի այս միջոցներուն անսագործյնն Դայա արդէն իսկ ջախջախուած մէկն էր: Ինքը՝ իրը արիւնըսուշտ Մաքսինափոսի բարեկամ ու դաշնակից, թշնամի ըլլալով Կոստանդիանոսի և Լիկիանոսի, Հռոմայ գրաւումէն վերջը անմիջապէս քալեց անոնց վրայ իսպառսպուռ պարտուեցաւ Լիկինիոսէն՝ Ազրիանուապուայ քով և փախաւ ի Նիկոմիդիա, և անտի Ի Տարսոն, ուր դեղ մահու խմելով, երեք ամիս չարչարուեցաւ ու մեռաւ 313ին: Ուստի բնաւ ճշմարիս չէ Հ. Աստուրիանին ըսելլ՝ թէ «Տրդատ շատ անքախագիօրէն գործած պիտի ըլլար, երեւ անտես ընելով արեւելեան երկու կայսրները (Մաքսիմինոս և Լիկիանոս) — իւնին դաշնակից ընտրեւ նեռուն Արեւելուտի մէջ նասող Կոստանդիանոսը. միւս երկու կայսրերու նախանձորդը, եւ միեւնոյն ժամանակ տակաւին ոչ բոլորովին երիտոնեան: Տրդատ ապահովապէս այս բանս բրած չէ եւ դրժուարաւ ալ կրնար ընել, վասն զի երեք կայսրները սոսկալի նախանձ ունեին իրարու դէմ:»

— Որ յոյժ ցուցանէ ոչինչ ցուցանէ, կ'ըսէ տրամաբանական առածը: Դայա, ինչպէս ըսինք, ոչինչի հաւասար էր, և իրօք ալ այն միջոցներուն ոչնչացաւ, ինչպէս ըսինք. իսկ Լիկիանոս, միշտ այն միջոցներուն (312—315), զրեթէ նոյն անձն էր Կոստանդիանոսի հետ. կը կրկնենք, Կոստանդիանոսի հետ դաշնագրութեան: Կոստանդիանոսի հետ դաշնագրութեան:

նախանձոս չէր միւս կայսրներուն, այս արժանաւպատիւ, վեհանձն ու քրիստոսասէր կայսրը բնաւսոսկալի նախանձ չուներ անոնց գէմ։ Մ. Դայա արդէն չէր արժեր նախանձի առարկայ ըլլալու, զզուելի ոչնչութիւն մըն էր արդէն։ իսկ զիկիանոս ինքը Կոստանդիանոս բարձրացուցած, սիրած, փայփայած էր, մանաւանդ իբրև իր քեռայրը։ Եւ եթէ պայքարեցաւ անոր գէմ, ապերախտութիւնը պատմելու և քրիստոնէից հալածանքը զազրեցնելու և իր արդար իրաւունքը պաշտպանելու համար էր միայն։ Եւ Կոստանդիանոսի համար՝ Տակաւին ոչ բոլորովին քրիստոնեալ ըսելը՝ շատ թեթեւորէն նետուած ոճ մըն է, եթէ չմկրտուած ըլլալուն կ'ուզէ ակնարկուիլ։ ապա թէ ոչ 312 Հոկտեմբերէն ասդին Կոստանդիանոս, զոր իրր սուրբ կը պատուէ ո'չ միայն Հայաստանեայց ուզդափառ, այլ և Արեւելեան Եկեղեցին և կը յարգէ Արեւմտեանն ալ, Կոստանդիանոս, կ'ըսենք, եղած է միշտ այն քրիստոնեայ կայսրը ինչ որ եղած է ի Նիկու... Այն որ ի հասակի արուրեան, ի փառաւորութեան Տերուրեան իւրոյ եւ պարծանացն եւ յաղրութեան՝ զիեանս, զտեռքիւն, զպարծանարն եւ զպտուզ յաղրութեանն արկ ընդ վտանգաւ, եւ առաջի ծերակուտին, ժողովրդեանն եւ ինաստոց զԱյն դաւանեցաւ որ ասացն՝ թէ «Որ խոսովանեսցի զիս առաջի մարդկան, խոսովանեցայց եւ ես զնմանէ առաջի Հօր իմոյ»¹

¹ Գաթէբձ. Տիեզ. Պատ. Բ. Էջ 293.

4. Իսկ Օբմանեան, ըստ իր սովորութեան, կը հաստատէ կամ կը մերժէ, ո'չ ապացոյցով, — զի կը նեղուի փաստերէն՝ գիտնալով որ զինքը կը խեղդեն անոնք. — այլ միայն որովհետեւ իր յետին գաղափարին ծառայելու համար այնպէս պէտք է։ Դատաւորը ինքն է միայն. պէտք է հաւատալ իրեն՝ երր վճռէ. այնպէս վարուած է նոյն իսկ Մ. Աւետարանի մասին (Տե՛ս Ա. Արձ. Բ. տարի, թիւ 69. Էջ 644—647). այսպէս կը վարուի նաև պատմութեան նկատմամբ. պատմութիւնը իր կամքին կը ծառայեցնէ նեղմիտ կուսակցականութեամբ. կրկնելով շարունակ թէ իր աշխատութիւնը պատմական(?) է։ Անոր համար առ հասարակ մէջքերումներ (citation) չ'ընէր. քանզի եթէ ընէ՝ կը խայտառակուի։ Անո՛ր համար պատճառաբանութիւնէ կը խուսափի քննադատական գործ չէ ըսելով. զի եթէ պատճառաբանէ՝ կը խայտառակուի։ Կ'ըսէ թէ՝ Գրիգորի մինչեւ Հռոմ նախապարհուրդիւն ընելը բոլորովին անհիմն ենթարրութիւն մըն է, որ ոչ մեկ կերպով պատմութեան հետ չզօդուիր (Ազգապատում, Էջ 192). կ'ըսէ. Գրիգոր չեր կրնար մինչեւ Հռոմ երալ զինքը ցուցագրելու։ Թանի մը անարժէք առարկութիւններ իրը փաստ շարելէն վերջ, յանկարծ։ Յայսնի և ուրեմն, կ'ըսէ, որ ո'չ Գրիգոր եւ ո'չ Տրդա Հռոմ չեն զացած, եւ Սեղբեսրոսի վերագրուած տուչութիւնը անհիմն յերիւրուած մըն է (Անդ, Էջ 110)։ Այս ուղեւորութիւնը, զոր՝ կ'ըսէ,

Ազարանգեղոսի մէջ ՅԻՇՈՒԱՆ կը տեսնենք, բնաւ
արժէք չունեցող պատճառով մը կը դնէ ուրեզ
324ին . եւ արագ արագ թռչտելով ազգային պատ-
միչներու անհասմում խումբին վրայէն , որոնք
այս ուղեւորութիւնը կը պատմեն , կը ճնի ջրել
անոնց տուած միաբան վկայութիւնը , — ի՞նչ որ
զինքը կը չարչարէ , — վերջապէս յանգելու հա-
մար յերիւրածոյ Դաշանց բուլքին , ուր ազատ
չունչ մը կ'առնու , քանի որ այն՝ ստուգապէս ան-
վաւեր է (Անդ էջ 108) . և հոն պարծանօք կը
հետեւցնէ . Այդ պատմութիւնն շատ հանելի երեւ-
ցած է լատինամիտ եւ հոռվիմադաւան նոր հեղի-
նակներու , որք ուզած են անոր ստուգուրիւնը
պատասխել , երէ ոչ իւր ամբողջ պարագաներով ,
զոնէ իւր հական մասին մէջ , որ է Գրիգորի
Հոռու երթալր եւ Սեղբեսրոսի ժնորհած ինքնա-
զլիութիւնը (!) : Սակայն կը յաւելու անմիտթար .
Յաւալի պարագայ մը եղած է անոնց ձայնակից
տեսնել՝ վերջին ատինեներու մէջ , Մասրես Ա. Կա-
րողիկոսը (Անդ էջ 109) : Իսկ իր Հայոց եկեղե-
ցին անունը կրող զրուածքին մէջ , ուր իր քամ-
հած գրչի տակ պատճութիւնը դարձած է լոկ վի-
պասանութիւն , Ս . Սեղբեսրոսի Հայոց հետ ու-
նեցած առնչութիւնը ուղղակի և միայն կեղծ Դա-
շանց թուղթին վրայ կը հիմնէ (էջ 34) . Գուեհկէ
միսիթարութիւն . ճիգեր՝ անտրամաբան ու կեղծ ,
Ասոնք բոլոր մէկ յետին մտածմունքէ , մէկ
մարմաջէ միայն յառաջ կու գտն . այսինքն հաս-

տատել թէ Հայոց Եկեղեցին անկախ է , իմբնա-
գլուխ է , Հոռմի գերիշանութենէն ազատ է . զայս
կը կրկնէ ու կը կրկնէ . և նոյն իսկ չի խղճեր՝ ա-
պերասան սուտով մը , ըսելու թէ՝ Հայոց արտոին
սկզբնական եւ կատարեալ անկախութիւնը հայ ե-
կեղեցւոյ ԲՈԼՈՐ հայրապետներն ու մատենագիրենե-
րը շարունակ եւ համարձակաբար հոչակած են
(!!??): Այսպէս կ'ուզէ , և ի զուր ճիգեր կ'ընէ որ
պատճութիւնն ալ այսպէս ուղած ըլլայ : Ասոր հա-
մար դեռ շատ աւելի պատճական սխաններ , ի-
մաստակութիւններ կը զործէ , կը քրտնի հաստա-
տելու համար թէ Աթոռներու , նոյն իսկ Պատ-
րիարքականներուն հաստատութիւնը յամենայնի
եւ ըստ ամենայնի կը համապատասխաննեն քաղա-
քական բաժանումներու , հետեւաբար , կ'ըսէ , բո-
յորովին բռնազբութիկ է Հռովմականաց պնդելը
թէ Հռոմ պատրիարքութիւն հանցուած և Պետրո-
սի գերեզմանովը , Անտիոք Պետրոսի այնեղ առ-
ձամաբար մեալովը , հւն . (Ազգամ. էջ 91—92) :
Կը տեսնէք մզձաւանջը . իտալերէն առակ մը կ'ը-
սէ . լեզուն միւս կ'երթայ ցաւող ակռային: Մինչ-
դեռ պէտք էր որ ինքը զիսնար թէ Եկեղեցւոյ —
և Հայոց ալ , — ԲՈԼՈՐ ուղղագաւան Հայրերը և
Սուրբերը ի հաւատոց սորվեցուցին Հոռմայ Ս . Ա-
թոռոյն զիսնարութիւնը : Օրմանեան իր կարծիքը
այդ արքագան վարդապետութեան դէմ կ'ուզէ հա-
նել . ծովու զէմ խեղզ կաթիլ մը անմաքուր . . .
եւ իր մոլոր քայլերը հաստատել կարծելով .

ամէնէն վիսրուն լեռնակողի մը վրայ իսկ յենակէտ մը կը փնտոէ, յամառաբար կը կառչի. սակայն հողակոյտին հետ միասին վերջապէս վար կը գլորի: Օրինակ մը . տեսէ՛ք ի՞նչ կը զրէ Խորենացւոյ մասին, անտարակոյս ինքն ալ հաւատ չընծայելով իր գրածին. Նկատողութեան արժանի է որ Խորենացին Ագարանգեղոսի պատմութիւնը առջեւն ունենալով իսկ, Գրիգորի ճանապարհորդելը չէ գրած, որով կա'մ զայն կեղակարծ դատած է, եւ կամ ուղեւորութեան հատուածը յիսոյ Ագարանգեղոսի մէջ ներմուծուած է (Ա.Ղդղ. Էջ 110): Եթէ ուղեր, կրնար շատ լաւ զիտել, կամ զիտած է իրոք՝ բայց չ'ըսեր, թէ՝ Խորենացին Տրդատայ եւ Ս. Գրիգորի պատմութեան համար Ագաթանգեղոսուար սուզուապատմ և լիակատար հեղինակ մը դատելով, չէ ուղած կրկնել անոր զրածներուն մանրամատնութիւնները, այլ ընթերցողը միշտ անոր կը զրկէ շուրջ տար անգամներ. կ'անուաննէ զանի՛ Աշոյ խարուղարն Տրդատայ (Բ. Գլ. Կէ). կը կրկնէ յար, իսկ զմացեալս ի զրուցաս ուսուցանէ ենք Ագարանգեղոս (Հգ.). իսկ որ ինչ ի նորա ճամանակն գործէ, յայտնէ ենք Ագ. (Հթ.). Որպէս ուսուցանէ ենք Ագ. (Զ. ԶՊ. ԶԶ). եւն. եւն. : Միայն Խոսրովու պատմութեան համար մը տաղիր կ'ընէ մասնաւորապէս թէ՝ որովհետև Ագ. այս դէպքերը համառօտիւ կը պատմէ, անոր համար ինքն ընդ երկար պիտի պատմէ, կ'ըսէ. Յաղագս սորտ եւ համատնիցն կարն ի կարիս

իմն անցանելով աջող խարտուղարն Տրդատայ Ազար. Փոքր ի շատ պատմէ... Արդ, թեպէս եւ Ազարապէս համառօտ եանց ընդ այս, բայց ես հաւատնեալ եմ յաւես ձիգ եւ երկայն առնել զպամուրին ՃԱՄԱՆԱԿԻՍ ԱՅՍՈՐԻԿ (Բ. Կէ. Էջ 147):

Ուստի այս պայմաններու մէջ Խերենացւոյ լուութենէն մերժում հետեւցնելը, բացարձակապէս անյաջող կեղծիք մըն է. ընթերցողաց աչերուն մոխիր փշել է և իր իսկ գատապարտութիւնը :

Նոյնպէս երբ Օրմաննեան իր կարծիքին, եւս առաւել իր կամքին նախաստառը բան մը գտնէ, թէեւ անվաւերական ըլլայ, նոյն ընդ նոյն խոշոր հետեւութիւններ կը հանէ անկէ: Օրինակ մը միայն. Զենորայ զրքին մէջ (Էջ 9—10 Տպ. Վենես. 1889) Կեսարիոյ Հայրապետին Դեւոնդիոսի նամակ մը կայ առ Ս. Գրիգոր Լուս. յորում կ'ըսէ նա. Քեւ ծագեաց արեգակն արգարութեան Քրիստոս ի դոսա, եւ դու ընտեցար ի տեղի բնիւելոց սրբոց առավելոցն Բարդուղիմոսի եւ Թադէոսի: Բայց այդ նամակները վաւերական չեն նկատուած: Սակայն Օրմաննեան որ զրչի հարուածով մը ճըմարտապատմ պատմիչներու բանակ մը կը չնշէ և անոնց պատմած և ընդունած դէսքը կ'ոչնչացնէ, տեսէ՛ք հոս ի՞նչպէս կը պատճառաբանէ, իր զործին զարուն համար. «Հոգ չէ որ Պետոնդիոսի նամակներուն վաւերականութեան վրայ Շդիսողութիւններ կարենան յարուցուիլ ամեն առքի մէջ

անոնք հին գրութիւններ են, որ Երկու կողմերուն
համոզումները կ'ապացուցաննեն:» —Հապա՛ ամեւ-
նավաւերական պատմաբաններուն հազարիցս կըրկ-
նած դէպքերը ա'յաչափ գիւրութեամբ կրնա՞ն ու-
րացուիլ, մերժուիլ, «չնչացուիլ . . .

Օրմանեան կ'ըսէ. «Այո՛, որովհետեւ ինչի
ա'յապէս պէտք է . ինչ որ իՄ գաղափարիս, կամ-
քիս, այժմեան վիճակիս չի ծառայեր, պէ՛տք է
ուրանալ, Աւետարան, պատմութիւն, աւանդու-
թիւն, հոգ չէ» . . . !!!

Ահա՛ մարդը և իր փաստը:

Անաստուած Վիվիանի կը պարծենար թէ ի-
րենք՝ մարեցին Երկնելին աստղները!! . . Օրմանեան
կը ճզնի մարել Հայ Կաթողիկէ երկնակամարին
սրբափայլ աստղները, Գրիգորեանները, Ներսէս-
եանները, . . . ազգը զատելու համար Պետրոսէն:

Սակայն ինքը, որ ժամանակաւ աստուածա-
բան եղած է, ուրացութենէն առաջ, քա՛ջ գիտէ
ինքը թէ Պետրոսի Գլխաւորութիւնը, Հռոմի Ա.
Աթոռոյ Գերիշխանութիւնը, աստուածատուր և
անկողոպակելի իրաւունք մըն է, որուն ո՛չ միայն
Սրբոս, Լուտեր, Վոլթէռ կամ ընկերութիւն, այլ
եւ ոչ իսկ գժողուց գռները պիտի կարենան եր-
բեք յաղթել. քա՛ջ գիտէ ինքը թէ Հայոց Ա. Ա-
թոռէն կախումը՝ Ա. Գրիգորի Հռոմ երթալէն
բնաւ կախում չունի, այլ Ա. Աւետարանէն, ուղ-
ղակի Քրիստոսի Աստուծոյ կամքէն, որ իր Եկե-
ղեցին, Վէմին վրայ, Պետրոսի վրայ հիմնեց, եւ

անոր յանձնեց անխափիր իր զաւակներն ու ոչ-
խարները՝ արածելու. ինքը՝ Օրմանեան, այս ճըշ-
մարտութիւնները քաջ գիտէ, եւ քա՛ջ գիտէ ևս
թէ այդ հաւատոյ մաս եւ փրկութեան համար
հարկաւոր վարդապետութիւն մը ըլլալով. ինչպէս
բոլոր Ա. Հարք և վարդապետք կը սորվեցնեն,
ահաւոր ոճիր մըն է ամբողջ ժողովուրդ մը իր մո-
լորութեան մէջ հաստատելու աշխատիկ՝ բանիւ
մանաւանդ զրով. քաջ գիտէ եւս թէ Քրիստոսի
Տեառն խօսքով, խիս և ընդդեմ խրանի ահա-
ցել, եւ պէտք չէ խաղալ չնորհաց ու կեանքի
հետ և պէտք չէ խիզճը աշխատիլ լոռութեան զա-
տապարանելու՝ վասն տիին Հրեից, փոխանակ գո-
նէ — լինդ Երեկո — զողալու Անկէ՝ որ ըստ թէ
պիտի գայ զողի պէս: . . . Անիծեալ փառասիրու-
թիւն, որ այս գահավէժներու կը մղէ . . .

ԺԲ.

Կը հետեւի ուրեմն որ այդ ճամբորդութիւնը
ժխտողները պարզապէս ժխտած ըլլալու համար
կը ժխտեն. իսկ այսպիսի ժխտական ապացոյցը
կ'արժէ ոչինչ:

Մեծ մխիթարութիւն է սակայն որ մի քանի
առանց ու և է լուրջ հիման տարակուսողներու
գէմ գրեթէ բանակ մը կայ հաստատողներու, նաև
եւրոպացի քննադատներու մէջ, և մերազնեաց
մէջ գրեթէ ընդհանրութիւնը. բաւական էր իսկ

գեռահոչակն և հոյակապ այրն Գաթըրճեան , որու եղբակացութեանց առ հասարակ կը ձայնակցի նաև նշանաւոր քննադատը՝ Տաշեան :

ԺԳ.

Կը հետեւի ուրեմն որ Ս . ԳՐԻԳՈՐԻ մերոյ Լուսաւորիչ Հայրապետին Ս . ՏՐԴԱԾԱՅ Մեծի մեր թագաւորին հետ ի ՀԱՌՈՄ ՈՒՂԵԽՈՐՈՒԹԻՒՆԸ ի տես և յայցելութիւն Մեծի Քահանայապետին Հռոմայ Ս . Մեղքեսարոսի եւ Մեծի ինքնակալին Ս . Կոստանդիանոսի , ՊԱՏՄԱԿԱՆ ՍՏԱՆԴ ԴէՊԲ ՄԸՆ Է :

ԺԴ.

Իրերու և զէպքերու ուժովը , պէտք է վեր ելլենք՝ դէպի այս ճամբորդութեան շարժառիթ եւ զող բարձր և հաստատուն Սկզբունքը .—Տրդատայ կողմէ՝ բարեկամութեան , միմիթարակցութեան ի հաւատու և զինակից դաշնակցութեան ի քաղաքականին . բայց նոյն Տրդատայ և մանաւանդ Ս . Գրիգորի կողմանէ զիմաւորաբար օրինաւոր հաղատակութիւն յայտնելու՝ Ս . Պետրոս Առաքելապետին Յաջորդ և Քրիստոսի Փոխանորդ և ընդհանուրական և մի միայն Ուղղափառ Եկեղեցւոյ Գլուխ և Վարդապետ հաւատոյ եղող Ս . Քահանայապետին Հռոմայ . Ուր Եղին զիմեն հաւատոյ հիման Ս . Եկեղեցւոյ (Շրկ.) :

Մեր առաջին Լուսաւորիչն եւ Հայրապետը , որ անձամբ սորվեցուց (Ագ . էջ 343—344) թէ Քրիստոս Տէրն մեր ճշմարիտ Վարդապետն , Փրկիչ եւ բարերար եւ Որդի Աստուծոյ եւ Օծեալ՝ իր աշակերտաց զլուխ զրաւ Պետրոսը , «Արար Վէմ հաստատորեան ամենալն Եկեղեցեաց»,— «Որ զերագոյն ընտրելոց Առաքելոցն դասուց անուանեցեր լինել զերանելին զՊետրոս զլուխ Ս . Հաւատոյ հիմն Եկեղեցւոյ»— «Վէմ անվանելի ի դրանց դրծուոց (Շրկ.) , մեր Լուսաւորիչը՝ առաջին եղած է գործնականապէս հաստատելու այս ճշմարտութիւնը թէ՝ պատկանելու համար Եկեղեցւոյ որ Մի է՝ Մէկ ԳլիխՈՎ , պէտք է այս Գլխուն հպատակ անդամ ըլլալ անբաժան . «Զիաւատն որ ի Քրիստոս ընկալեալ ի Ս . Եպիսկոպոսապետն Հռոմայ , լուսաւորեաց զիսաւարային կողմանս հիւսիսոյ»: Հաղիւ ուրեմն մտաբերէ մէկը անկէ բամնուիլ կամ անկէ անկախ գործել , կարուած ուորի պէս մահացած է անմիջապէս : Ինչպէս հաւատաք Մի է , Եկեղեցին ալ Մի է , եւ աստուածաբանօրէն եւ տրամարանօրէն՝ անկախ Եկեղեցիներ չեն կրնար ըլլալ , չեն կրնար ենթագրուիլ . Կ'ըլլան անուանաբար միայն , Կ'ըլլան՝ իրեւ մարմին մը անկենդան , որ մարդու ձեւն ունի , բայց հոգին՝ ո՛չ : «Զի հակեցաք զմի մարմինն Քրիստոսի ի բազում մարմինս , զի բաժանեցաք զմի Եկեղեցի նորա ի բազում մասունս» (Ս . Ներս . Լամբրոնացի) :

Եկեղեցւոյ միութեան այս վարդապետութիւնը ճշգիւ գտակաւ Սրբոց Հարց վարդապետութիւնն է : Ա . Գրիգոր Լուսաւորիչ լաւ զիտէր զայն և կ'ուստցանէր իր ժողովրդեան . «Տերն յաւետարանս առ Պետրոս ասաց. Դու ես վեմ, եւ ի վերայ այդր վիմի տիեզեցից զեկեղեցի իմ, այս ինքն՝ զիաւատացեալ ժողովրդն Ասուծոյ, եւ դրուեֆ դժոխոց զնոսա մի՛ յաղրահարեսցեն, զարձակեալսն յերկրէ սուրբս եւ արդարս հեմարիս հաւատով յերկինս . եւ զոր կապիցես յերկրի զանսուրսն եւ զանիրաւս եւ ԶԱՅԼԱՀԱԻՍՏՍ, եղիցին կապեալ յերկինս ի պատիմս սպառնալեացն» (Յաճախսպտմ.) : Գրիգոր այս վարդապետութիւնը իր մանկութեան սորված էր Կապադովկացւոց Եկեղեցւոյն ուղղափառ դաւանութենէն . Նիւսացիներու, Նազիանզացիներու, Բարսեղներու հոգեշունչ վարդապետութենէն, որոնք զՊետրոս քարոզեցին Խօնան առաքելոց, Վեմ Եկեղեցւոյ, Տեր Բանալեաց, եւ Պետրոսի յաջորդը՝ զՍրբ . Քահանայապետն Հռոմայ, միեւնոյն տիտղոսներով կը յորջորջէին . եւ իրք առ Գերազոյն Դատաւոր՝ անոր կը զիմէին իրօք : Քրիստոս «Պետրոսի միջնորդութեամբը տուաւ Եպիսկոպոսներուն՝ Երկնաւոր պատիւներու բանալիները» (Ա . Գր . Նիւս.) : — «Ա՛ն որ իր հաւատքով մեկաները գերազանցած էր, Եկեղեցւոյ տինուածնն իր վրայ ընդունեցաւ» (Ա . Բարսեղ) : — «Մէ՛կը միայն կոչուեցաւ վեմ, եւ իրեն միայն Եկեղեցւոյ հիմ ըլլայն աւանդուեցաւ»

(Ա . Գր . Նազ .): «Վաղուց ուղիղ էր հաւատք հիմն Հռոմայ, եւ հիմա ալ ուղիղ է ու կը տեւէ ա'յնպէս, ինչպէս կը վայելէ անոր որ Գահերէց է համաժարհական» (Նոյն) : «Քրիստոս Պետրոսին ձեռքը տուաւ ընդհանուր Եկեղեցւոյ Գահերիցութիւնը» (Ա . Ուկեր .): «Պետրոս ընդհանուր տիեզերաց ի Քրիստոս վարդապետ դրուեցաւ» (Նոյն) :

Գրիգոր Լուսաւորիչ՝ որ ի Կեսարիա մնաւ, կրթուեցաւ ու ձեռնազրուեցաւ, այս մնալլայ հաւատքը քարոզեց ինքն ալ եւ իրեւ գանձ աւանդեց Հայոց : Եւ ի զործնականին սորվեցուց զայն, ըստ Աւետարանի Վէմ անշարժելի ճանչնալով Հռովմայ Եկեղեցին, Հովուապետ ճանչնալով զայն որուն ըսուեցաւ՝ ԱՐԱԾԵԱՌՈՒ ԻՄ, ամէնը, ամէն տեղ, միշտ, լիակատար իշխանութեամբ : «Խոնարի սրբիւ եւ աներկբայ մօօ էառ յանձն զնալ... ի Հռոմ եւ առնուլ ձեռնազրութիւն (Պատրիարքութիւն) ի Սրբոյն Սեղբեսրոսի» (Գր . Տղայ) : Ա . Եկեղեցւոյ ու մարդկութեան ի գլխովին պարծանք եղող տիեզերական եւ մեծ հանճարն Ա . Յովհանն Ուկերերան՝ Բիւզանդիոնի բեմէն կ'աղաղակէր ի լուր աշխարհի . «Հո՛ն, Հըռովմայեցւոց արքունական բաղաքին մեջ, բազաւորներ, հիւպատոսներ, զօրագլուխներ ամէն բան քողլով, կը վազեն ձկնորսի մը ու խորանակարի մը գերեզմաններուն: Երեւ ես ալ ազա ըլլայի Եկեղեցական հոգերէ, ու մարմինս ալ առողջ ու

գուառը ըլլար, ապամեն չպիտի հրաժարէի այս-
պիսի նամբորդուրիւն մը ընելէ, տեսնելու նամար
միայն շղրաները ու բանեն որուն մէջ կապուե-
ցան»:

Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետն մեր իրօք
կատարեց այդ ճամբորդութիւնը, և սորվեցուց
այս վարդապահութիւնը, հաստատուն՝ և անեղ-
լի. Պետրոս և իր յաջորդներն են Գլուխ Ս. Եկե-
ղեցւոյ, Գերագոյն Հովիւ և Դատաւոր և Վար-
դապետ ամէն Եկեղեցիներու, հովիւներու և ոչ-
խարներու:

«Ուր է Պետրոս, հո՞ն է Եկեղեցին. հոն չկայ
մահ, այլ յաւիտենական կեամբ» (Ս. Ամբո). — Ո-
րովհետեւ՝ «Նախ առաջին եպիսկոպոսական ա-
րորը դրուեցաւ Ս, Պետրոսին Հռոմ քաղաքը՝ ուր
ինք կը նախ ամեն առաքեալներուն զլուխն ըլլա-
լով, նաեւ Կեփաս կոչուած է. աս մի եւ միակ
արորի վրայ նարկ եր որ ամենուն կողմանէ մի-
ուրինը պահուեր, եւ ոչ առաքեալները կարող
իին իւրաքանչիւր իւրենց մեյմեկ սեպհական արոռ
պահանջել. այնպէս ան ատենեն ի վեր հերձուա-
ծող եւ մեղաւոր պիտի համարուեր՝ ով որ աս Ա-
րորին տեղ ուրիշ արոռ մը կանգնելու ըլլար» (Ս. Ապտատոս): — «Օսար է անիկայ որ այս տու-
նեն (Հոռմայ Եկեղեցին) դուրս զԳառն կ'ուտէ:
Ո'վ որ Հռոմայ Քահանայապետին հետ չի ժողվիր,
կը ցրուե. այսինքն ով որ Քրիստոսի հետ չէ, նե-
ռին հետ է» (Ս. Հերոն.): — Եւ ահա՛ խօսեցան

և Հայք. ի բիւրաւորաց մի քանի հնագոյնները
յիշատակենք.

«Ոչ զի (Կ'ըսէ Պողոս Առաքեալ), ես միայն ար-
ծանի եղեւ խորհրդոյն որ տրուպս եմ առաքելոց,
այլ թեւ Պետրոս որ Գլուխն է ԱռԱքելոՅ, Տե-
սանիցէ, չկարէ նառել» (Եղնիկ, Եղծ աղ.): —
«Յուրմէ ես պատուեցայ (ևս Պետրոս) ԱՅՆՈՒՀԵ-
ՏԵՒ ԱՌԱՋՆՈՅՆ ԱՌԱՋԱԳՈՅՆ ԳՈԼ ԳԱՀԵԲԵՑՈՒ-
ԹԵԱՄԲ» (Խորենացի): — «Ի Հռոմ հանդերձեալ
եր կարգել (Քրիստոս) զարոն Պետրոսի եւ Պաւ-
լոսի, եւ զգիխաւորութիւն Ս. Եկեղեցւոյ» (Զաք.
Կթղ. Թրդ Դար), — «Պետրոս փոխարէն (Պուտա-
նութեանն) զգատողականն արոռ ընդուներ որ եւ
վեմ անուանեցաւ ի Տետոնէ, եւ հիմն Եկեղեցւոյ
Եղաւ» (Խոսր. Անձ.): — «Առաջին սկզբնարիւն
եւ նախամեծարն վեմն հաստաեալ եւ արձանն
հիմնացեալ.. ընտեալն եւ փառազարդեալն Կե-
փաս: — Պետն պարու զնդին առաքելականի օրհ-
նելոյ Պետրոս» (Նարեկացի):


Եկեղեցական պատմութիւնը վկայեց Գրիգորի
իմաստութեանը, Հարք և Հայրապետք, համօրէն
Պատրիարքունք ամէն գարերու մէջ, Եպիսկոպո-
սունք, Կայսերք, ազգք և ազինք ճանչցան ու
հպատակեցան աստուածախօս վճռին, Քրիստոսի
անփոփոխելի պատգամին: Կեցա՛ծ է Եկեղեցական
Պատմութիւնը, կոթող յաւերժական, Սիւն լու-
սոյ եւ ձշմարտութեան: Հին փոշոտած մագաղաթ-
ները խօսեցան, հին մատեանները, սեւաթոյր ցե-

ցակեր պապիրոսները աղաղակեցին . հողը պատշ
ռեցաւ և անդունդները գոչեցին մեծաձայն՝ իրենց
դուրս ժայթքած հնութիւններով , պեղուած դետ-
նադամբաններու նկուզներով եւ առարկաններով ,
յարեւելս եւ յարեւմուտս , յԱսիա եւ յԱփրիկէ եւ
մինչեւ . ի ծագս աշխարհի : Ահա' և այսօր յանձն
Պիտուի Ժ.ի ԽՕՍԻ ՊԵՏՐՈՍ .

Ս . Գրիգոր Լուսաւորիչ ի գլուխ , այն պան-
ծալոյն ճշմարիտ եւ հարազատ որդիքը՝ Հայ Ռւդ-
դափառ Հայրապեսներ , կղերք եւ ժողովուրդ ,
տամուլեց գարերէ ի վեր անկեղծաւոր հաւատ-
քով , անուասանելի վստահութեամբ , անդրդուելի
յարումով , անվանելի հաստատութեամբ եւ աք-
սորսնաց , բանտերու , հալածանաց ու մահուան
գնով , Հոռժայ եւ Երկնից ճամբուն վրայ աղաղա-
կեցին մեծաձայն .

Եւ դու՝ Հոռմ , մա'յր բաղաժաց,
Դերապայծառ եւ Պատուելի ,
Մեծիմ Արուըդ Պետրոսի՝
Առաքելոց Գիւաւորի ,
Եկեղեցիդ անշարժելի ,
Ի Կելիայեան շինեալ վիսլի ,
Դրանց դժոխոց անյադրելի ,
Եւ կնիք երկնիցը Բացողի :







2606

2607

2608

2609

2610

2611

2612

